

Ահնլ

ԱՄԱՍՎԻՐ
ԿՐՈՂԱԿՄ - ԳՐԱԿՄ - ԲԱԼԱԽԻՐԱԿՄ

ՊԱՀԱՍՈՒՅՆ ՀՐԱՑԱՐՈՒՅԹԻՆ ԵՐԱՎԱԴԱՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՈՒՅԹԻՆ



451 - ՅՈՒՆԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1951

ԺԵ. ԴԱՐԻԴՐԻՉԻ ԱՐՔՈՅ ՎԱՐԴԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐՈՒՅՆ ՄԵՐՈՅ

ՀԱՅԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵ ՎԿԱՅԻՑՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երես

Յարուբեան Աւետիքը .	Գ. Ա.	97
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Տերունական Աղօրքը (14) .	ԳՐ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ	100
— Անմահութեան կարեւորութիւնը .	X	104
ԿՐՈՆԱ-ԸՆԴԳԱՅԻՆ		
— Երկու առշերք .	Թ. Ծ. Գ.	108
ԲԱՆԱՍՏԵՂՃԱԿԱՆ		
— Յարուբիւն .	ԱՐՍԵՆ ԵՐԿԱՔ	111
— Խրիկուն .	» »	111
— Տրունջը .	Գ. ՄՈՒՇԵՆՑ	112
— Հրաւալատում .	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	113
ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ		
— Խորենացի, Եղիչէ եւ Հ. Դերակա Ակինեան .	ՀՐԱՆԴ Գ. ԱՐՄԵՆ	114
ՊԱՏՄՄԱԿԱՆ		
— Եղիչէ պատմագիր եւ Վարդանանց պատերազմը (2) .	ՊԱՐԳԵՐ Վ.ՐԴ. ՎՐԹԱՆՔՍԵԱՆ	117
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ		
— Դիրէ եւ յարաբերութիւնն Հայ Եկեղեցւոյ .	ՇԱՏԱՐԾ Վ.ՐԴ. ՍԱՀԱԿԵԱՆ	120
ԼԵԶՈՒԱԳԻՏՏԱԿԱՆ		
— Հեղեւողական նախաւոշուն .	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ	123
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՈՒԵՆ		
— Հեռագիրներ .		126
— Ամսուեայ լոււեր .		126
ՏԻՐՈՒԵՆ		
— Տիար Յակոբնան նաղուպեան .		128

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շրիփ 15

Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem
 Via Amman (Jordan)

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in
JERUSALEM

—ՍԻՐԱԿ—

ԽԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1951 ՀՊՀ ՎԱՐԴԱՐ ԹԻՒ 4

451 - ՅՈՒՆԻՏԵԱԿԱՆ ՏԱՐԻ - 1951

ԽԵ. ԳԱՐԱԴԱՐՁԻ ՄՐՑՈ ՎԱՐԴԱՐԱԿԱՆ ԶՈՒՎԱՐԱՅԻ ՄԵՐՈՅ

ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՇ ՎԿԱՅԻՑԻՑՆ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ԱԿԵՏԻՔԸ

Զի՞ խնդրեմ զկենդանին ընդ մեռեալս, չկ
աս, այլ յարեաւ: (Ղ.մ. Խ. 5)

Ա.

«Ո՞վ թաւալեցուացէ մեղ զվէմն, ի դրանց զերեզմանին» — ո՞վ պէտք
է զլորէ զերեզմանի առաջ ձգուած մեծ վէմը, ժայոը: Այսպէս խօսում էին
իրար հետ այն կանայք, որոնք եկել էին, իրենց հետ անուշահոտ խունկ ու
իւղ վերցրած, վերջին յարգանքը մատուցանելու սքանչելի վարդապետի երկրա-
ւոր մնացորդներին, որ երէկ կենդանի էր, այսօր անշունչ դիակ միայն, և վաղը
խալառ պիտի անհետանար նրանց տեսութիւնից, որպէս ապականութեան և
ոչնչացման բաժին: Ապա, ուրեմն, վերջին, նուիրական պարտաւորութիւնը
պիտի կատարուէր բոլորանուէր սրտով, իսկ իրենք տկար և անզօր, ո՞վ պիտի
օգնէր, թաւալէր զերեզմանի դրան մեծ քարը, որպէս զի այրին մէջ մտնել
կարողանային...: Բայց ահա բաց է գուռը, քարը զլորուած և մի ձայն հնչում
է իրենց ականջին. «Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ աստ, այլ յար-
եաւ» — ինչո՞ւ էք կենդանին մեռեալների մէջ որոնում, այստեղ չէ, յարեաւ:

Զարմանալի բան: Զէ՞ որ երեք օր առաջ տեսել էին նորան խաչն ուսին,
Գողզոթայի ճանապարհին, վաստակաբեկ, ծնկաչոք խաչի ծանրութեան տակ.
կսկիծը սրտներին, արտասուքն աչքներին, հեկեկանքը կոկորդներում խեղդուած,
դիտել էին անիրաւութեան թափորը, վերջին անդամ տեսել էին աննման վար-

դապետի բարի աչքերն իրենց ուղղուած և լսել իրենց սիրաը տոչորով խօսքերը . «Դատե՛րք երուսաղեմի , մի՛ լայք ի վերայ իմ , այլ լացէք ի վերայ որդւոց ձեռց» : Տեսել էին հեռուից նորա մահը խաչի վերայ , թաղումը այրի մէջ , հըրեաներին քրքիջով և ծանակով Գողգոթայից իջնելիս , ազատուած նազովրեցու ստեղծած մղձաւանջից : Յրուել են եւ աշակերտները , հովիւը զարկուած ոչխարների նման . . . Խնչալէ՛ ո թէ կենդանի է նա :

Միամի՛տ , պա՛րզ , բայց սո՛ւրբ կանայք : Զգիտէին դեռ , թէ այդ օրը պատմութեան մէջ Աստուծոյ կամքով հրաշք է կատարւում , փրկութեան նոր ուղիներ բացւում մարդկութեան առաջ , մահուամբ մահն սպանելու , անզօր դարձնելու : Բացւում են նրանց աչքերը , նրանց հոգու աչքերը , տեսնելու և հասկանայու ; թէ ճշմարտութիւնն սպանել կարելի չէ ստութեան և կեզծիքի ճանապարհով , պարզուում է Յիսուսի բերած և ներշնչած զաղափարը հաւատոյ փրկարար և մեծ զօրութեան մասին , որի առաջ շարժւում են լեռները , զորւում քարերը , հարթւում առապարները , կենդանանում մեռած մարմինները : Պէտք է զիտնալ՝ մեռնել , «Հանապազ մեռանել» Աստուծոյ անունով , եղբօրս համար , հայրենիքիս համար , յաւիտենական արժէքների ստացման և պահպանութեան համար : Ահա բանալին , որով բացւում են , այլապէս փակ , դռները կեանքի : Նախնի քրիստոնէութեան ոյժը սորա մէջն էր . հաւատում էին , որ Քրիստոս յարութիւն է առել , որ նա կենդանի է իւր անունով հաւաքուածների մէջ , նրանց հողիների և սրտերի մէջ . յարութեան զաղափարն ու հաւատը նրանց բարոյական մեծ զօրութիւնն էր , արտաքին տկարութեան , աղքատութեան , խեղճութեան մէջ , աշխարհը նուաճող զօրութիւն : «Կենդանի եմ այսուհետեւ , ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս» (Գաղ . Բ . 20) :

Բ.

Բայց հրեշտակի բերած աւետիքը և մեզ համար է . քսաներորդ դարու տեսական և զործնական զիտութեամբ , արուեստով ուռացացած մարդկութեան համար : Մեծ է զիտութեան և արուեստի արժէքը , նիւթական կեանքի հրաշալի դիւրութիւնների հետ , նրանք ընդլայնում են մեր ծանօթութիւնները , մեր աշխարհայեցքը , մեր ըմբռնողութիւնը կեանքի և տիեզերքի երեւոյթների մասին . նրբացնում են մեր ճաշակը ներքին յոյզերի և զեղեցկութիւնների մեծ վայելքի համար . . . բայց նրանք ամէն ինչ չեն , աւելցնենք և ոչ ամենքին մատչելի : Դեռ եւս Պօղոս առաքեալը զիտութիւնը սահմանաւոր է համարել , անկատար , բայց անկատար է և այժմ , որքան և զարգացել է , յառաջիմել , զրեթէ , երկու հազար տարուայ ընթացքում :

Այժմ էլ ընութիւնը լի է զաղանիքներով , խորհուրդներով , կենդանութեան ամենափր գոյութիւններից մինչև մարդկային հողին՝ կամքը , երեւակայութեան թոփչքը , մտածողութիւնն ու զիտակցութիւնը : Ոչ միայն տիեզերքը իւր անսահման մեծութեամբ մեզ հասկանալի չէ , այլ և նոյն իսկ իւր ամենափրիկ մասնիկով : Գիտութիւնը զրադւում է միայն արտաքին երեւոյթներով , իրերով , զտնում է մեքենական օրէնքներ , որով շարժւում է կեանքը ,

տիեզերքը, բայց նրանց խորքը թափանցել չի կարողանում, որքան և յառաջդիմէ, զարգանայ: Նրանց պատճառն ու նպատակը զիտութեան համար մնում է գաղտնիք, խորհուրդ: Այս խորհրդաւորութեան ու անզիտութեան սահմանի վերայ հաւատոյ ջանն է, որ լուսաւորում է իրերի և երեւոյթների հասկացողութեան խորքը, յաւիտենական իմաստութիւն և նպատակ տեսնելով տիեզերքի և մեր անձնական գոյութեան մէջ: Ամէն ինչ Աստուծուց է գալիս, նորանով դեկավարւում, և դէպի նա ուղղուում մեր հոգիների իղձերն ու տենչերը, մեր կատարելութեան վերելքը: Մեծ զիտնականներ և փիլիսոփաններ, բնագէտներ և բանաստեղծներ, իւրաքանչիւրը իւր ճանապարհով, յանդել են այս եղրակացութեան, երբ առարկայական քննութիւնից կամեցել են անցնել պատճառի և նպատակի մեծ հարցերի պատասխանին, շօշափելի իրականութիւնից դէպի հոգեկան բարձր ապրումի միջնորդը, տեսանելի կեանքից դէպի նորա ներքին էութիւնը: Այստեղ է, որ մարդկային հոգու մէջ ամենամեծ հրաշքն է կատարւում. զիտութեան, արուեստի և կրօնի դաշնակցութիւնը, իւրաքանչիւրը իւր ճանապարհով, իւր միջոցներով, բայց նոյն բարձրագոյն նպատակի ծառայութեամբ, որ իսկական կեանքն է, վերածնուած և զտուած կեանքը, մեռելութիւնից յառութիւն առած և առ Աստուծած ուղղուած կեանքը:

Գ.

Այս մտքերի գեղարուեստական լաւագոյն ամփոփումը տուել է մարդկութեան ամենամեծ բանաստեղծներից մէկը, Փէօթէն, իւր Ֆառւստի մէջ. նա ուսումնասիրել է բոլոր զիտութիւնները, պատմութիւն, փիլիսոփայութիւն, բնական զիտութիւններ, նաև աստուածաբանութիւն, բայց կեանքի իմաստն ու նպատակը չէ հասկացել, հասել է յուսահատութեան դուռը և ահա առել է թոյնի բաժակը, իւր անիմաստ կեանքին վերջ տալու....: Բայց հնչում է հարեւան եկեղեցու զանդը և յարութեան փառաբանութեան երզը, և նա յափրշտակուած ցած է դնում բաժակը և մի նոր կեանք սկսում, սայթաքումներով և բարձրացումներով կեանքի ճանապարհը, աչքերն ուղղած միշտ դէպի երկնայինն ու վսեմը:

Ո՞հ, այդ անոյշ զօղանչը իմացական զանդի, որ Աստուծոյ ձայնն է, հրաւերը մեռելութիւնից դէպի վերածնութիւն, դէպի յարութեան կեանքը:

Գ. Ա.



ԿՐԹՈՒԱԿԱՆ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՌՕԹՔԸ

Է

«ԵՒ ԹՈՒ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ, ՈՐՄԷՍ ԵՒ
ՄԵՔ ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ»

Ներողութեան այս հայցուածքը, այս աղերսը երկրորդն է մեր անձնական պէտքերուն համար ուղղուած հայցուածներուն։ Նախորդով ուղղակի մեր մարմնական պէտքերուն գոհացումը կը խնդրէինք Աստուծմէ, իսկ ասովի մեր հոգեկան շատէական մէկ պէտքին գոհացումը։ «Տուրով կարօտ զաւկի մը պաղատանքն է, իսկ «Ներէ ան մեղաւոր զաւկի մը աղերսանքը։ «Տուրով Երկնաւոր Հօր Շնորհաց ու բարիքներու առատութեան ու լիութեան վրայ վստահ ոգիով մը կը պաղատինք. իսկ «Ներէ ան մեր պարտքերուն և մեղքերուն վրայ անդրադարձած՝ բեկուն և ընկճուած սիրտով կը հառաջենք։

Ուրեմն, հոս այս հայցուածին մէջ գործածուած քանի մը բառերու նշանակութիւնը ճշգելու աշխատելէ ետքը, քանի մը խորհրդածութիւններ ընենք հայցուածին վրայ ընդհանրապէս։ «Պարտք» եւ «Պարտապաններ» բառերը գործածուած են Մատթէոսի Աւետարանին մէջ, մինչդեռ Ղուկասու տուած օրինակին մէջ (Ղուկ. Ժ. Ա. 4) «Մեղք» բառը գործածուած է «Պարտք»ին տեղ։ Ղուկասու օրինակին մէջ, հաւանաբար, մեր առ Աստուած ունեցած պարտքերու մեծութիւնն ու կարևորութիւնը, մեր ընկերներուն մէջ ունեցած պարտքերուն հետ բաղդատելով, առաջինին ծանրակշիռ հանգամանքը ցուցնելու համար գործածուած է «Մեղք» բառը։ Եւ անուրանալի է որ Աստուծոյ և մարդոց ունեցած մեր այս կրկին պարտքերուն տարբերութիւնն ալ անչափելի կերպով մեծ է և անբաղդատելի։ Բայց՝ նորէն այս երկու իրողութիւններն ալ ընդհանուր իմաստով «Պարտքեր» կրնան կոչ-

ուիլ։ Դարձեալ նկատողութեան արժանի է որ այս «Պարտք» և «Պարտապան» բառերուն տեղ «Յանցանք» բառը գործածուած է այս գլուխին 14 և 15 համարներուն մէջ (Մատթ. Զ.)։ Անհաւանական չէ որ այս հայցուածով կ'ակնարկուի այն յանցանքներուն և պարտքերուն զոր գործած ենք նախորդ հայցուածով խնդրուած բարիքներուն համար՝ մեր ապերախտութեամբ։ Որովհետեւ, «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր» աղօթելով՝ Մեր վրայ նոր պարտքեր աւելցուր ըսած կ'ըլլանք։ Եւ ո՞չափ անթիւ են Աստուծոյ պարզեած չնորհները, իրեւ Արարիչ՝ իր բոլոր արաբածներուն, իրեւ Հայր՝ իր բոլոր զաւակներուն։ Այս յարաբերութիւնները՝ ի՞նչ պարտքեր, և անկատար պարտքերն ալ՝ ի՞նչ յանցանքներ, պարտազանցութիւններ և նոյնիսկ մեղքեր կը ծանրացնեն մեր վրայ։ Այս պարտքերը, ինչպէս երկրաւոր որդիներուն իրենց ծնողքներուն ունեցած պարտքերը, բնական ու բնազգականէն զատ, ունին նաև բարոյական նկարագիր։ Թէև մեր երկրաւոր ծնողքները բնազգականին։ Հետ բարոյական պարտականութեամբ մը կուտան մեր պէտքերը, բայց անոնց պահանջը մեր երախտապարտութեան, հնազանդութեան եւ նուիրումին վրայ, անտարակուսելի է։ Խիզճը, բարոյականութիւնը և Ս. Գիրքը կը գնեն այս պարտականութիւնները մեր վրայ։ Ուրեմն, ո՞չափ անհամեմատելիօրէն աւելի են անոնք Աստուծոյ հանդէպ։ Ահա այս յարաբերութիւններով կը ծլին ու կ'ուռճանան մեր պարտքերը առ Աստուած։ Բայց, կարեօր է հոս «Պարտք» բառը մերկացնել իր ունեցած «Պարտականութիւն» իմաստէն։ Որովհետեւ, պարտք բառը պարտականութիւն իմաստով կը նշանակէ գործեր և ծառայութիւններ, զորս ընել պէտք ենք։ մինչդեռ հոս մեր այս պարտականութիւններուն դէմ առ Աստուած և առ մարդիկ թերացում կը նշանակէ, և ուստի կ'առնէ «Յանցանք», «Պարտք» և «Մեղք» նշանակութիւնները։ Հետեւաբար, հոս պարտք ըսելով պէտք չէ հասկնալ չկատարուած կամ թերացուած պարտականութիւններ։ Պարտք բառը յոդնակի գործածուած է աղօթքին մէջ։ և արդէն հայերէն լեզուի մէջ ալ անեղական բառ մըն է, ինչ որ ա-

ւելի կը յարմարի մեր պարտքերուն շատութեան :

«Ներողութիւն» կամ «ներել» կը նշանակէ փոփօխութիւն մը Աստուծոյ յարաբերութեան մէջ մեզ և մեր մեղքերուն հանդէպ : Այս յարաբերութեան փոփօխութիւնը չի նշանակեր թէ Աստուծած հաշտուած է մեր մեղքերուն հետ . որովհետև, Ան յաւիտենապէս կ'ատէ մեղքը և մեղաւորը՝ որ չզղար . այլ, թէ Աստուծած հաշտուած է մեզի հետ, որովհետև մենք զղացած ենք մեր մեղքերէն, կամ Աստուծած չեղեալ համարած է մեր մեղքերը և ըստ այնմ կը վարուի մեզի հետ : Ուրիշ կէտ մըն ալ սա է, թէ այս միակ հայցուածն է որուն վրայ անդրագարձած է Յիսուս երկրորդ անգամ, քանի մը առող վարը : ԹէԿ Հուկասու Աւետարանին մէջ հացի հայցուածին վրայ ևս կ'անդրագառնայ թախանձագին պաղատող բարեկամին առակով, և ինդրեցէք և տացի, հայցեցէք և գըտչիք, բախեցէք և բացցի ձեզ » խօսքերով . նոյնպէս երկրաւոր հայրերու օրինակով, որոնք իրենց հաց, ձուկ և ձու ուղող որդիներուն քար, օձ և կարիճ չեն տար : Բայց Մատթէի Աւետարանին մէջ, Տէրունական Աղօթքին ճիշդ վերջը, հետեւեալ կերպով կը կրկնուի այս հայցուածին իմաստը, մէջտեղ հանելով տրուած պայմանին, կամ մեր կողմէն խօստացուած չափանիշին կարեռութիւնը : «Զի եթէ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, թողցէ և ձեզ Հայրն ձեր երկնաւոր : Ապա եթէ ոչ թողուցուք մարդկան զզյանցանս նոցա, և ոչ Հայրն ձեր երկնաւոր թողցէ ձեզ զյանցանս ձեր (Մատթ . Զ . 14 և 15) : Յիսուս ասով շեշտած կ'ըլլայ ներողութեան կարեռութիւնը թէ իրեւ շնորհք զայն այս հայցուածով Աստուծմէ խնդրելու խրախուսելով մեզ, թէ ալ մեր ընկերաբարածներուն ներելու պարտականութիւնը ընդգծելով մեր առջե, մեր կեանքին մէջ :

Ուրեմն, սա քանի մը կէտերուն վրայ կեդրոնացնենք մեր ուշադրութիւնը :

Ա. — Այս մեծ սկզբունքին — ներողութեան — գոյութիւնը աշխարհի մէջ և անոր նշանակութիւնը :

Նախ, աշխարհի ընկերային կազմութեան մէջ, բարոյական տարրի մը գոյու-

թեան համար համոզիչ փաստ մըն է սա : Ինչպէս որ գտնուած են բարոյապաշտներ, որոնք մարդկային կրօնական և հոգեոր բոլոր զգացումները միայն բարոյականի, ու մաքուր կենցաղավարութիւնն ու հոգեւոր փրկութիւնը միայն բարոյական սկզբունքներու մէջ սահմանափակած են . նոյնպէս ալ գտնուած են նիւթապաշտներ, որոնք՝ միւս ծայրայեղութեան դիմելով, մարդկութեան բարոյական բնութիւնը ուրացած և անոր բարոյական յարաբերութիւններէն ու կապակցութիւններէն բղխող պարտականութիւններու լուծը իսպառ թօթափելու չափ առաջ գացած են : Բայց այս ծիծաղելիութիւն մը և մեծ յիմարութիւն մըն է միանգամայն : Մարդ, իրեւ բարոյական էակ, ու ա՛լ աւելի իրեւ կրօնական զգացումով օժտուած էակ, կը ստանայ իր մեծութեան անթառամ պսակը կենդանական աշխարհի մէջ, ու բոլոր արարածներու վրայ : Քանի որ մեր առօրեայ կեանքին մէջ ներողութեան սկզբունքը մշակելու շատ մը հարկադրող պատճառներու տակ կը գտնուինք և առանց անոր չենք կրնար խաղաղ ու անխոռով կեանք անցընել, հետեւաբար, ունինք բարոյական բնութիւն մը և այս ներողութեան պէտքը մէկն է անոր ստիպողականութիւններէն :

Երկրորդ, սա համոզիչ փաստ մըն է նաեւ, թէ այս բարոյական սկզբունքը խիստ, տրամաբանական ճշդութեամբ, առանց առածքականութեան կամ փոփօխութեան չէ : Ախալմունք մը, անկում մը, յանցանք մը առանց դարմանի չէ : Եթէ այդպէս եղած ըլլար՝ վա՛յ էր մեզի : Եթէ Աստուծած մեր մէջ համակիր և յորդելու յօժար հոգի մը չզնէր՝ ուրիշներու ներել բարոյական անկարելիութիւն մը պիտի ըլլար : Այդ պայմաններու տակ ո՞րչափ գժուար պիտի ըլլար մեղ մղել կեանքի այս պայքարը : Նոյն իսկ ներողութեան, համակրութեան և թոյլտուութեան այս լայն շրջանակին մէջ այսչափ գժուար կ'ըլլայ մարդոց ապրիլ իրարու հետ : Առանց այսպիսի զօդիչ զգացումի մը մարդկային ընկերութիւն մը երացել, ընկերային կեանք մը յուսալ մեծ ապոյն անբանաւորութիւն մը պիտի ըլլար : Սիրտը միտքին ճշդութեամբ, տրամաբանական խստութեամբ ու աններողութեամբ չղործեր, որովհետեւ,

սիրոյ, գութի զգացումներուն առածդակականութեամբ շատ յանցանքներ կրնան ծածկուիլ: Սունկի մը կը նմանին այս զգացումները, որոնք իրենց ծակտիքներուն մէջ առատ ջուր կը բովանդակեն շատ մեղքեր ու աղտեր լոււալու և մաքրելու: Եւ այս իրողութիւն է ոչ թէ միայն մարդկային յարաբերութիւններուն համար, այլ նոյնիսկ Աստուծոյ վերաբերումը մեզի դէմ նոյն ներողութեան օրէնքով կը յայտնուի: ԱՄեղաւորը պէտք է մեռնի: ահա շանթահարիչ, ահարկու, մահացուցիչ վճիռը Հին Օրէնքին: Բայց և Առողջներ բժիշկի պէտք չունին: ահա նշանաբանը Նոր Օրէնքին: Սիրոյ Օրէնքին:

Երրորդ, ներողութեան պէտքը մեր ընկերային կեանքին համար (ներողութեան զգացումը զարգացնելու դիտաւորութեամբ կատարուած ներողամտութենէն զատ) բացարձակ է, նոյնիսկ անոր գոյութիւնը, տեականացումը երաշխաւորելու համար: Ինչպէս որ սնունդը անմիջական պէտք մըն է մեր մարմային կազմութեան համար, նոյնպէս ալ ներողութիւնը պէտք մըն է մարդկային ընկերային կազմութեան համար. առանց այս շաղախին պիտի չկրնար քար քարի վրայ մնալ ընկերային աշխարհին մէջ. առանց այս միացման զիծին մարդիկ պիտի չկարենային ամբողջութիւնը մը կազմել, որ և է մէկ ձեւի տակ:

Հետեաբար, այս բոլոր պատճառները զօրաւոր փաստ մը կը հիւսեն նաև Առաքելական Հանդանակին սա շատ էական յայտարարութեան համար. «Հաւատամք և ի թողութիւն մելաց»: Այս ճշմարտութիւնը այս հայցուածին երկրորդ կէսին լուսով աւելի ցայտուն կերպով կը յայտնուի. որովհետեւ, ասոր մէջ, ներողութեան մեր մէջ գործնականացումը, իբրև չափանիշ պայման դրուած է Աստուծոյ ներողութիւնը վայելելու համար. — այսինքն՝ կը մաղթենք որ Աստուծ մեզի ներէ, ինչպէս որ մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն:

Բ. — Մեր պէտքը Աստուծածային ներութեան համար: Մեր հետեւալ պարտքերուն համար պէտք ունինք ներողութեան:

(1) — Մեր չհատուցուած պարտքերը՝ Աստուծոյ անհամար ու անզին չնորհներուն դէմ՝ պէտք ունին:

Երբ մեր մարդկային տկար երեակայութեան զօրած չափով իսկ երեակայի ջանանք Աստուծոյ չնորհներուն արժէքը, երբ մեր մոռացկոտ յիշողութեան կրցած չափով իսկ աշխատինք մտարերել Անոր բարիքներուն անբաւութիւնը, անհզր ովկիանոսին եղերքը նստող և զայն զիտող մէկու մը ունեցած տպաւորութիւնը պիտի ունենանք հոգեւորապէս: Հաւատացեալներու հայրը Աբրահամ ինչ որ զգաց երբ աստեղազարդ գիշերուան մէջ կը զիտէր այն բիւրաւոր անքուն աչքերը, և երբ անոնց լուս երգերուն արձագանգին մէջ մտիկ կ'ընէր իր սերունդին բազմացման և օրհնուելուն հոգեխօսիկ մեղեղին, նոյնը կը զգայ նաև հաւատացեալը՝ երբ իր հոգեկան աչքերը կը վերցնէ չնորհաց երկինքին անբաւութեանը վրայ փթթող բիւրաւոր բարիքներուն, և իր հոգին կը հրձուի մեծ խնդութեամբ: Բայց, այս խնդութիւնը ունի նաև հակազդուունէութիւնը որ շատ կը տիրեցնէ մեզ: Ի՞նչ կրցած ենք ընել՝ Աստուծոյ այս չնորհներուն և բարիքներուն դէմ, թէև փոխադարձ հատուցումի խեղճուկ տրիտուրի մը պէտք չունի Աստուծած: Եւ մեր ջանքերը այս մասին ուրիշ բանի մը պիտի չծառայէին, եթէ ոչ բարձրացնելու, զօրացնելու և վսեմացնելու համար զմեզ հոգեւորապէս: Կ'աղօթենք՝ մենք ենք յագեցողը. կը գոհանանք՝ մենք ենք աղնուացողը. կը բարերանենք՝ մենք ենք փառաւորուողը: Շնորհակալ կ'ըլլանք՝ մենք ենք վերացողը: Ու գարձեալ այս կրկնակի օրհնութիւններու մէջ ապերախտ գտնուիլ Աստուծոյ անհատնում և մեծարժէք չնորհներուն դէմ: Ո՞չ, պէտք չէ որ ապերախտութեան ոգին ստորնացնէ մեզ, անտարբերութիւնը նուաստացնէ մեզ, մոռացկոտութիւնը խոպանացնէ մեր հոգին: Աստուծոյ բարիքները անձրեւի նման կ'իջնեն, և երբ չնորհաց արել ծաթի մեր հոգիներուն վրայ, պէտք է որ երախտազիտութիւնը չոգիներու պէս վերասլանայ մեր սիրտերուն ալքերէն:

(2) — Մեր չհատուցուած պարտքերը՝ մեր ընկեր-արարածներուն դէմ՝ պէտք ունին ներողութեան: Մենք անդամ ենք մեծ ընտանիքի մը, որ մարդկային ազգ կը կոչուի: Արարիչը մեզ իրարու զօգած

է փոխադարձ պարտականութեանց կապերով . մենք մեր եղբօրը պահապանն ենք . այլևս մարդկութիւնը կայէնի ըմբռոս ու յանդուգն ոգիով չի կրնար ըսել . և Միթէ ես իմ եղբօրս պահապա՞նն եմ : Մենք եղբայրներ ենք, և իրարու ալ՝ պահապան : Աստուած անհատներու հետ իրրե ցեղի մը պատկանող անդամներու հետ կը վերաբերուի : Մենք հայրեր ենք՝ պատասխանատու մեր օրդիներուն համար . օրդիներ ենք՝ պատասխանատու մեր հայրերուն համար : Անհատը կորսուած չէ մարդկային խղճամտանքին մէջ : Մարդ գլխու պտոյտ կը զգայ մտածելով այն բազմատեսակ պարտքերը, զորս ունի իր ընտանիքին, սերունդին, աղջին, Եկեղեցիին, երկրին, կառավարութեան, եւ բոլոր մարդկային ընկերութեան հանդէպ առհասարակ : Բայց, դարձեալ չօշափելի իրողութիւններ են այս բոլորն ալ, և պէտք է որ կատարուին : Եթէ Պօղոս սրբազն առաքեալին պէս՝ բարւոք պատերազմը պատերազմած ըլլալու գոհունակութեամբ յոյսը պիտի ունենանք փառքի անթառամ պսակին արժանանալու :

Փօխադարձ ծառայութեան սկզբունքը, որ արդի բնական, բարոյական ու ընկերական աշխարհներու անխախտ օրէնքն է, նույիրական սկզբունքն է նաև Քրիստոնէական կրօնքին : Այս՝ կը տեսնուի նաև Եկեղեցի - ամբողջին մէջ : Եկեղեցւոյ զարգացման և ընդհանրացման հետ բազմացան նաև այն կապերը, որոնք հաւատացեալներու ամբողջը իրարու կը զօղեն : Այսպէս ըսելով, չենք ուզեր այս սկզբունքը միայն Քրիստոնէութեան մասնաւորել . ուրովհետեւ, նախաքրիստոնէական ընկերութիւնն ալ ունէր շատ մը կազմակերպութիւններ . բայց այս սկզբունքին մշակումն ու ընդլայնումը փառքն է Քրիստոնէութեան : Հրեային պարտքի ու պատասխանատուութեան ըրջանակը մինչև իր աղջակիցները՝ կ'ընդարձակուի, իսկ քրիստոնէինը՝ մինչև աշխարհի ծայրերը, առանց ազգի ու կրօնքի խտրութեան : Հետեւ բար, ո՞րչափ աւելի շատ է նաև հաւատացեալին պարտքը իր ընկեր - արարածներուն հանդէպ : Հին կրօնքները մարդկութիւնը՝ իրենց ըրջանակէն դուրս՝ պիոդ կը համարէին և կ'արգիլէին փօխադարձ

հազ որդակցութեան միջոցները . մինչդեռ Քրիստոնէութիւնը եկաւ սորվեցնելու համար, թէ բոլոր մարդկիկ Աստուածոյ պատկերովը ստեղծուած են, անմահ հոգի մը ունին և իրարու եղբայր են : Մայրագոյն Արեւմուտք բնակող հաւատացեալին սիրատին մէջ ծնցուց փրկութեան հոգն ու մտածումը Մայրագոյն Արեւելքի կուապաշտին համար : Աշխարհիս չորս ծայրերը իրարու զօղեց և այս կերպով բազմացուց պարտքն ու պատահանութիւնը քրիստոնէին՝ հանգէպ իր նմաններուն : Բայց, մեղքը որ մենք ժառանգարար ունինք ծուլացում և թերացում մը ճիշդ այդ կէտին մէջ, որ կը նսեմացնէ մեր հոգեկան ազնուութեան և մեծութեան փայլն ու պերճանքը : Քրիստոնէայ մը, որ իր անձն ու հազիւ իր ընկերութիւնը կրնայ կրել ու պահել իր սիրտին մէջ, չէ կարելի բազմատել ուրիշ քրիստոնէի մը հետ, որ բոլոր աշխարհ կրնայ կրել ու պահել իր սիրտին մէջ : մեծ է տարբերութիւնը առաջինին և վերջինին միջև՝ հոգեկան մեծութեան տեսակէտով : Բայց, գժրախտարար, քիչ չեն քրիստոնէաներ որ առաջին տեսակին կը վերաբերին, և հետեւարար, անհոգ իրենց պարտականութեանց ընդարձակագոյն սահմանին համար : Քրիստոնէութիւնը զԱստուած և իր ընկերը բոլոր սիրտով, բոլոր հոգիով սիրել կը պատուիրէ, և նոյն ատեն Բարի Սամարացիի օրինակով կը ցուցնէ, թէ ո՞րչափ ընդարձակ է այն ըրջանակը, որ իր մէջ կը բովանդակէ մեր ընկերները : Ուրեմն, ընկերներու այս մեծ ըրջանակին մէջ մեր յարաբերութիւններէն ծագում առնող և ճիշդաւորուղ այսչափ շատ պարտքերով բեռնաւոր ըլլալով, կին մարդէն մեզ ժառանգարար մնացած եսասիրական և անձնապաշտ հակումներն ալ նկատի առնելով, ո՞րչափ պէտք ունինք ներողութեան՝ մեր չկատարուած, չհաստուցուած պարտքերուն համար : Պարտքեր՝ Արարէին հանդէպ, պարտքեր՝ մեր ընկերներուն հանգէպ, և այս ամենուն անթերի կատարումը . այս՝ մեր երեսակայածէն շատ մեծ ու գժուար զործ մըն է, և առանց Աստուածոյ անսպառ և անհուն ներողութեան, չենք կրնար արժանաւորապէս ստանալ այն բազմալի և միանգամայն զովելի վիճակը որ Աստուածային գնահատման առարկայ կը

դարձնէ մեզ . «Աղնիւ , ծառայ բարի և հաւատարիմ , մուտ յուրախութիւն Տեառն» : Հետեւաբար , չմոռնանք թէ միշտ պէտք ունինք ներողութեան՝ ընկերային մեր պարտականութեանց մէջ թերացումներու համար :

(3) — Մեր թերացման և անփութութեան յանցանքները և պարտքերը պէտք ունին ներողութեան : Արգէն վերոյիշեալ երկու կէտերը լուսաբանելով պարզելու աշխատած եղանք , թէ մեր թերացումի և անփութութեան պարտքերը մեր ո՞ր յարաբերութեանց մէջ կը կեղրօնանան : Բայց , տիսուր և ցաւալի իրողութիւնը այս է , որ ունինք այս յանցանքներն ու պարտքերը . չենք կրնար պատճառանքներ գտնել առարկելու , թէ այս մասին անպատասխանատու ենք , թէ Աստուած մեր կարողութենէն բոլորովին բարձր և մեր հասողութենէն բոլորովին հեռու պարտականութիւններ դրած է մեր վրայ : Այսպիսի առարկութիւններ եթէ երբեք մեր չըրթունքները բարբառին՝ մեր սիրտերը չեն կրնար համաձայնիլ մեր չըրթունքներուն հետ . հետեւաբար , անօգուտ պատճառանքներ են ասոնք , քանի որ մեր գիտութեան , կրթութեան և յարաբերութեանց աստիճանին հետ համահաւասար և զուգընթաց կ'երթան մեր պարտականութիւններն ալ : Եթէ պարտականութեան մը գիտակցութիւնը ունինք , ունինք նաև զայն կատարելու կարողութիւնը :

Բայց կրնայ հարցուիլ , թէ ինչո՞ւ մեր այս կարողութեան գործադրութիւնը բարւո՞ք կատարուած պարտականութեան մը բոլոր պայմանները չգոհացներ : Ասոր պատճառը փնտուելու ենք մեր բարոյական բնութեան փտութեանց մէջ : Ինչո՞ւ համար հրեշտակները չեն թերանար և անփոյթ չեն գտնուիր իրենց պարտականութեանց մէջ . — որովհետեւ անոնք իրենց պարտականութեանց զիտակցութեան հետ ունին նաև բարի կամք մը , յօժար տրամադրութիւն մը , սուրբ բաղանք մը և անմեղ բնութեան մը բոլոր թափք՝ իրենց այս պարտքերուն հատուցման համար , և ահա ասո՞ր համար չեն թերանար , չեն ծուլանար , չեն գաղրիր :

Գր . ՄՐԿ . Հ . ԳԱԼՈՒՍԵԱՆ
(Նարունակելի՝ 14)

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Անմահութեան հաւատալու ամենէն ծանօթ դժուարութիւնը թերեւս սա է որ երեւոյթները անոր դէմ են : Ով որ տեսած է մարդու մը աստիճանաբար ծերանալը , անոր մտքին տկարանալը իր մարմնոյն թառամելուն չափով , մինչեւ որ , միտքը պարպուի , մարմինին քունը տանի , կը հասկնայ անմահութեան դէմ երեւոյթին յամառ փաստը : Ամէն ինչ որ կրնանք տեսնել , կը մեռնի , եւ որովհետեւ մեզի համար ամենէն համոզիչ փաստը մեր զգայարանքներուն ուղղակի վկայութիւնն է , մեր միտքերուն եւ անհատականութեան շարունակութեան մասին հաւատագի միջեւ մտած է աչքերու արգելքը : Մեր աչքերը կը վկայեն մեռած եւ փոշիացած մարմնոյն մասին . մեր ականջները կը վկայեն թէ ձայնը լուռ է . մեր ձեռքերը կը վկայեն թէ այլ ես կարելի չէ պատասխան առնուլ , նոյնիսկ ձեռքի սեղմումով մը , մեր ամենաստիպողական եւ կաթոզին կոչերուն : Մեր բոլոր զգայարանքները լեզու կ'ելլեն եւ կը պոռան թէ մեր բարեկամը մեռած է : Մարդոց մեծագոյն մասին համար , այս պարզ իրողութիւնը միակ մեծագոյն զըժւարութիւնն է հաւատագի ճամբուն վրայ :

Այս խոչընդոտը , սակայն , անկանոն կամ անխնամ մտածումով իսկ յայտնապէս տարհամոզիչ է : Եթէ նայուած քններով ապրէինք , պիտի ապրէինք ամենէն կարեւոր իրողութիւններուն մասին ամենակոշտ տըզիտութեան մէջ , ոչ միայն հոգեւոր , այլ եւ Փիզիքական աշխարհին նկատմամբ : Արեւը այնպէս կ'երեւի թէ կը շարժի , բայց չե շարժիր : Երկիրը այնպէս կ'երեւի թէ տափակ է , երբ կլոր է , եւ այնպէս թէ տեղը կեցած է , երբ մէկ վայրկեանի մէջ կը տեղափոխուի աւելի քան հազար մղոն : Կէսօրին աստղերը զացած կը թուին , բայց անոնք հնոն են : Շիտակ գաւազան մը զրէք հանդարտ լինի մը մէջ եւ ան ծուռ կ'երեւի , մինչդեռ տակաւին շիտակ է : Դրէք կապոյտ ապակի մը ձեր մէկ աչքին վրայ ու գեղին ապակի մը միւս աչքին վրայ եւ , ճերմակ սենեակի մը մէջ մտնելով զայն պիտի տեսնէք համակ կանաչ :

զիքական տիեզերքին ծանօթութեան մէջ ամէն յառաջդիմութիւն ձեռք բերուած է զգայարանքներուն վկայութեան քննադատութեան միջոցաւ, իրերուն երեւցած վիճակին ետեւէն իրերուն եղած վիճակին երթալով:

Երբ առաջին նոր աստղաբաշխութիւնը ներկայացուց իր յեղափոխական ըմբռնումը աշխարհի մասին, ջանալով համոզել մարդիկ ի մասին գնդաձեւ երկրի մը որ արեւուն չուրջ թերատներ կը գծէ, աւանդական տեսաբանութիւնը ապաստանեցաւ յայտնի երեւոյթին մէջ, իրեւ անառիկ բերդի մը մէջ: Մելանչթօն կ'ըսէր, կոպեռնիկոսի դատապարտութեան մէջ, «Աչքերը կը վըկայեն թէ երկինք կը դառնայ քսանը չորս ժամուան միջոցին: Բայց կարգ մը մարդիկ, կամ նորասիրաբար եւ կամ խելք ցուցնելու համար, վճռած են թէ երկիրը կը դառնայ»: Բոլոր ողջմիտ մարդիկ խիստ վըստահութեամբ ոտքի կ'ելլեն հաստատելու համար տեսողութեան ակներեւ փաստը: Երեւոյթին զօրութիւնը որչափ յարատեւէ մարդոց միտքերուն վրայ. որ նոյնիսկ վերջին կէս դարուն մէջ կին փաստերը անհամար անդամ ներկայացուած են, հըսչակաւոր քարոզի մը մէջ, ծափահարող ունկնդիրներուն: Առաւտուն արեւը տանը մէկ կողմին վրայ է, կ'ըսէր քարոզիչը, իսկ կէսօրէն վերջ միւս կողմին վրայ, եւ որովհետեւ տունը տեղափոխուած չէ, արեւը տեղափոխուած է: Որչափ արժէք ունի նայուած քներու փաստը: Աչքին տեղը դատողութեան զրուիլը, իրերու երեւոյթին տեղը ստուգութեան մէջ կը դառնայ կամ ապահարութեան մէջ կը դառնայ համար ամէն քայլի հետ պատառած ստացուածք մըն է:

Մարդ տեսողութեամբ չի կրնար աւելի քալել ֆիզիքական գիտութեան մէջ քան հոգեոր ճշմարտութեան համար փնտութի մէջ. ան պէտք է քալէ հասկացողութեամբ թափանցելով (insight): Տեսողութիւնը կ'ըսէ թէ մարդ աւելի կը պղտիկնայ երբ հեռաւորութեան մէջ փախչի. հասկացողութեամբ թափանցողութիւնը կ'ըսէ թէ չի պղտիկնար: Տեսողութիւնը կը տեսնէ միայն զէպերու անկապակից շարքեր: Հասկացողութիւնը կ'ըմբռնէ կառավարող օրէնքներ, տիրապետող եւ անփոփոխ: Տեսողութիւնը

կը տեսնէ տափարակ երկիր մը, շրջանակուած մոլորակներով, եւ ամէն ինչ որ զիտութիւնը կ'ուսուցանէ նայուած քները չեն փոխեր բնաւ. բայց հասկացողութեամբ թափանցողութիւնը զիտէ թէ բոլոր նայուած քները կեղծ են: Ո՞րչափ տիեզերական է հասկացողութեամբ թափանցողութեան միջոցաւ տեսողութեան այն քննադատութիւնը թէ ենթադրութիւնը միշտ սա է որ որևէ բանի մակերեւութեական երեւոյթը անբաւարար կամ բոլորովին ճշշմարիտ է: Բոլոր մեր միւս ծանօթութեան համեմատութիւնը կատարեալ պիտի ըլլար եթէ տեսողութիւնը ըսէր թէ մարզը կը մեռնի և հասկացողութեամբ թափանցողութիւնը յայտարարէր թէ ան կ'ապրի գերգմանէն անզին:

Այս ընդհանուր նկատողութիւնը կարեւորութիւն կը ստանայ մեր ինդրին համար, եթէ կ'ըմբռնենք թէ, ընդունելով անմահութեան ճշմարտութիւնը, կը մնայ տրամաբանել թէ չենք կրնար տեսնել ճշշմարտութիւնը մեր ֆիզիքական աչքերով: Մեծ գիտարանի մը մէջ, երբ զանգակը — որ կը շարժէ հեռագիտակը երկրին շարժումին հետ միաժամանակ — պատահմամբ կանգ կ'առնէ, կարելի է տեսնել երկրին կլոր դառնալը: Որովհետու այն ատեն աստղերը եւ մոլորակները վեհաշուք գնացքով մը կ'անցնին սապնաձեւ ապակիին առջեւէն, եւ օրովհետեւ մէկը կը հսկէ, հասկացողութեամբ թափանցողութեան ճշշմարտութիւնը յատակ կը դառնայ նոյնիսկ ֆիզիքական տեսողութեան: Գիւտի այդպիտի հնարիմացութեամբ երկրի շարժումը կրնայ տեսնուիլ, բայց ո՞վ կրնայ յուսաւ որևէ կերպով աչքին պաշտօնը փոխազրել իրեն յատուկ մարզէն զուրս եւ ակնկալել որ նա վկայէ ապագայ կեանքին մասին: Եթէ ոչ բացարձակապէս հոգեբանական խուզարկութեան մարզին մէջ, ան պէտք է ընդունի տեսողութեան բոլորովին անկիրարկելիութիւնը անմահութեան խնդրին: Միակ արժէքաւոր վկայութիւնը որևէ ծծուած խնդրի մէջ զիտէ վկայութիւնն է ըմբռնումի եւ հասկացողութեան այն զօրութիւններուն օրոնք յարմար են ձեռք առնուած խնդրին: Անմահութեան ճշմարտութիւնը մտածումի խնդրի մընէ եւ ոչ թէ երեւոյթի, տրամաբանութեան եւ նայուած քներ

բու : Անմահութեամբ զբաղելու յարմար ըմբռնումի գործարանը միտքն է եւ ոչ թէ աչքը : Նայուածքները, հետեւաբար, բուլորովին տարհամոզիչ փաստ մըն են, եւ ան որ կ'ուրանայ անմահութիւնը երեւոյթի պատճառաւ միեւնոյն իմացական դասակարգին մէջ է էապէս ինչպէս այն տղան, որ, Ուշնտըրլանտի մէջ Ալիսին եղանակով, կ'ենթագրէ թէ մարզիկ իրապէս կը պըտիկնան կամ կը մեծնան տեսնողին աչքէն անոնց ունեցած հեռաւորութեան համեմատութեամբ, որովհետեւ ատիկա կը նմանի այդ կերպին :

Անմահութիւն ընդունելու կերպին մէջ միւս խոչընդոտը, որ թէեւ նախընթաց խոչընդոտին չափ հասարակ չէ, բայց քազմաթիւ միտքերու վրայ տպաւորիչ է, խոնարհ ծագումն է մարդու հաւատքին ապագայ կեանքին վրայ : Նախնական վայրենին, իր գեղջկական տան մէջ ամիսաս բնակած, երազին մէջ զիշերը կ'երթայ այցեւել որսի վայրերը, կամ պատերազմելու համար երկիրներու մէջ որոնք շատ հեռու են այն տեղէն ուր կը գտնուի իր մարմինը : Աւրեմն ո՞րչափ անխուսափելի է անոր ենթագրութիւնը թէ ինք հոգի մը ունի, բաժանելի իր մարմինն, որ կրնայ թողուր ըստ կամս մարմինէ տունը, անցնիլ մեծ տարածութիւններէ եւ վերապառնալ : Այդպէս է, ըստ Հերպէրթ Սրէնսըրի, հոգիի գաղափարին խոնարհ ծագումը : Շատերու համար վհատեցուցիչ մտածում մըն է որ մարդուն հաւատքը իր անտեսանելի եսին վրայ, իր ծագումը կ'առնէ աշնչափ աւելորդապաշտօրէն ենթագրութեամբ մը որ հիմա կը ժիստուի քունի հոգերանութեամբ : Եւ նոյն խոկ աւելի խոռվեցուցիչ է ան երբ այս հիման վրայ անմահութեան շուրջ հաւատքի ծագումը պարագայօրէն կը նկարագրուի : Որովհետեւ երբ նախնական վայրենին իր պետը կը կորսնցնէ պատերազմի մէջ, եւ թաղումէն վերջ, զիշերը, կը տեսնէ իր երազներուն մէջ, պատուուած ոազմիկին վերագարձը, կը լսէ անոր խօսիլը եւ կը խօսի անոր իրը պատասխան, որչափ անխուսափելի է այն ենթագրութիւնը թէ հոգին, բացակայ մարմինէ՝ մահուան մէջ ինչպէս քունի մէջ, տակաւին գոյութիւն ունի եւ տէրն է այն կարողութիւններուն որոնք

հոս իրեն կը վերաբերէին : Հետեւաբար, բոլոր նախնական ժողովուրդներուն միջեւ, մեռեալին բնակավայրը որոշակի կ'երեւակայուէր, եւ չուքերու այս վայրէն բարեկամները որոնք գացած էին, կը վերադառնային՝ երազներու մէջ զգուշացնելու եւ խորհուրդ տալու իրենց սերունդին : Հիւսիսային Ամերիկայի Հնդիկին մեռելավայրը երջանիկ որսի վայր մըն էր, Սրեւմտեան կողմը : Մաօրիին համար՝ ան կը գտնուի մեծ գահավէժի մը ստորոտը : Ըստ Ֆիններուն եւ Աւստրալիացիններուն՝ մեռելները կը բնակէին հեռաւոր կզզիի մը մէջ : Ըստ Բոլինէզեաններուն՝ անոնք կը բնակէին լուսնին մէջ : Խոկ Մեքսիկացի եւ Բերուցի մեռելները՝ արեւուն մէջ : Եւ ամենէն ժողովրդական գաղափարը՝ հին Տեւտոններուն, Եղիպատացիններուն, Յոյներուն, Հռոմայեցիններուն եւ Խորայելացիններուն միջեւ, մեռելներուն սահմանուած վայրը ստորերկըրեայ քարանձաւ մըն էր, ուրկէ խորհրդաւոր, լաւ պահպանուած անցքեր կ'առաջնորդէին դէպի երկրի մակերեսը : Այս ըընակարանէն մեռելներու ստուերները երբեմն կրնային կանչուիլ, ինչպէս կնտոոցի հարցուկը կանչեց Սամուէլի ոգին : Այդ տեղերէն յաճախ յարութիւններ կը պատահէին, որոնցմով յագեցած են բոլոր կրօնքներուն պատմութիւնները : Եւ շարունակ, երազներու մէջ, մեռելները խորհուրդներ կուտային ողջերուն : Այդպէս է, ըստ մարդաբաններուն, անմահութեան վրայ մարդկային հաւատքին կանխագոյն պատմութիւնն ու ծագումը : Բոլոր ժողովուրդներուն մէջ, ամէն տեղ, պագայ աշխարհի մը մասին այդպիսի գաղափարներ ծագած են, եւ անմահութեան մասին բոլոր յոյսերը ուղիղ զծով սերունդներն են այս վաղեմի աւելորդապաշտական երազներուն : Յձրշմարիտ է — կ'ըսէ Մաքս Միւլլէր — եւ կը կարծեմ թէ երբեք հերքուած չէ, որ նոյն խոկ ամենէն խոնարհ վայրենինները որոնք հիմա կ'ապրին, մարմին համար եւ հոգիի համար բառեր ունին : Եթէ առնենք թասմանցինները, վերջերս շիջած ցեղ մը վայրենիններու, կը գտնինք որ, որքան ալ տարբեր զիտողներ իրարու հակառակ գաղափարներ յայտնեն անոնց իմացական կարողութիւններուն եւ տաղանդներուն վերաբերմամբ, համաձայն են որ անոնք անուն-

ներ ունին հոգիի եւ հոգիներու համար . եւ աւելի ըլլալով՝ անոնք ամէնքը կը հաւատան հոգիի անժանութեանս։ Ի՞նչ վստահ հութիւն կրնանք ունենալ հաւատքի մը վըրայ, որ նախնական վայրենիներու մէջ ծագում առած է, երազները իբր իրականութիւն առնելով։

Ապահովաբար ճշմարիտ է որ կան կարծիքի բազմաթիւ տարբերութիւններ զիտուններուն միջև, մարդուն անժանութեան հաւատքին աճման այս թովիչ պատմութեան վերաբերեալ, բայց պարզ է որ որչափ ալ գժուար ըլլայ ծագումին բարձրանալ հիմա, մենք պէտք է հետեւինք յաւիտենական կեանքի վրայ մարդու հաւատքին ետ ետ երթալով մինչեւ խոնարհ ծագումները։ Մեր յոյսը չքեղ թեւերով թիթեանիկի մը նման որչափ ալ ազատ ըլլայ թռչելու՝ ան առենօք սողացող որդ մըն է եղած։ Այդ մասին, պատմական իրողութիւնները, գրականութեան եւ սովորութեան փաստերը, հոգեբանութեան վկայութիւնը վերջնականապէս կ'ապահովցնեն մեզ։ Պատճառները, որոնց անունով մարդկութիւնը առաջին անգամ սկսաւ հաւատալ անդրգերեղմանական կեանքին, պատճառներ են զորս պիտի համարէինք ամենակոչտ աւելորդապաշտութիւններ։ Երբ, սակայն, այս ակներեւ իրողութեան վրայ կը ծանրանան, ինչպէս շատ միտքերու մէջ կը պատահի, իրեւ պատճառ մը անժանութեան չվստահելու, ո՞րչափ յստակօրէն տարհամողիչ է առարկութիւնը։ Ամէն բան խոնարհ ծագում ունի։ Խղճմտանքն իսկ, որ այնչափ հրամայականօրէն կը հրամայէ մեզ զի։ մտածումի կարողութիւննը, որով մեր գիտական զննութիւնները կարելի եղած են։ բոլոր մեր կարողութիւններն ու տաղանդները խոնարհ ծագումներ ունին։ Երեւան կարենալ հանուելիք ամենանախնական վիճակներուն լոյսին մէջ է որ պիտի զնահատուին բարոյական արժէքները եւ պիտի վճռուի անոնց վաւերականութիւնը։ Բարոյական պատասխանատուութեան զարգացման մէջ իւրաքանչիւր վիճակ որչափ ալ նրին գծուի, բարոյական զարգացման ամենատարբական ձեէն սկսելով մինչև Սավոնառուայի^(*) ուղղամտութիւնը և կամ ին-

քընի համբերատար անձնազոհութիւնը, ոչ մէկ նեարդ կը պակսի յառաջդիմութեան վերակազմութեան մէջ։ իրական խնդիրը այսպէս չի չօշափուիր։ Մարդ կրնաց բացատրել կաղնի մը՝ բարձրանալով անոր պըտուղին, խոզկաղնիին։ Որևէ յառաջդիմութեան մեկնութիւնը պէտք է փնտուուի անոր արդիւնքին մէջ, ոչ թէ ծնունդին, որովհետև արդիւնքը միայն կը յայտնէ թէ ինչ պարունակուած է սերմին մէջ։ Հետեւարար, ամինատարբական բարոյական զիտակցութիւնն իսկ եթէ երեան հանուէր, անոր գնահատութիւնը միշտ պիտի ըլլար պարտաւորութեան այն հրամայական ըզգացման սահմաններուն մէջ, որ յարակից եղաւ անոր և որ հիմա, անկէ զարգանալով, դարձեր եղեր է աշխարհի մեծագոյն հոգածութիւնը։ Մագումներու արտադումը չի կրնար ազգել որևէ բանի իրական նշանակութեան վրայ։ Մենք չենք դատեր մարդը նախասաղմէն։ կը գատենք նախասաղմը մարդէն։

Երբ կ'ըմբռանենք որ իմացականութեան առաջին ծագման հետ մարդիկ կը վիճաբանին արեւուն չուրջ, թէ ան արդեօք միեւնոյն գունդն է այսօր ինչ որ էր հոս երէկ, թէ աստուածներուն կողմէ օր ըստ օրէ և նորոյ ստեղծուած տարբեր մարմին մըն է, որովհետեւ ասիկա սկզբնաւորութիւնն է աստղաբաշխութեան, առանց դատարանի չենք ջնջեր մեր կալիլէսոն ու թէվլերը, կշտամբելով զանոնք իրենց զիտութեան նախնական սկզբնաւորութիւններուն համար։ Յաւէտ հպարտութեամբ կը հսկենք մարդկային մտքի ծագման վրայ, ազօտօրէն ըմբռնելով խնդիրներ որոնց վըրայ ցեղին ամենաիմաստուն իմացականութիւնը տակաւին պիտի մարզուի, եւ տարտամօրէն թափանցելով լուծումներուն, որոնք, որչափ ալ նախնական ըլլան, յարանուն գիտութեան դարերուն մարդարէականներն են։ Երբ մեր մայր եկեղեցիները օրէնքէ գուրս հոչակուեցան, որովհետեւ մեր նախահայրերը յարմար հիւզեր միայն կը չինէին, երբ Պախ եւ Մօցարդ ծիծաղե-

իտալացի քարոզիչ, ձնած ի Ֆէրրարէ։ Առանց յաջողութեան փորձեց հիմնել Ֆլորանսի մէջ կէսամառուած պետական, կէս-ռամկազարքար սահմանագրութիւնը մը ու այրուեցաւ իրեր հերետիկու (1452-1498)։

ՏԱԽՈԹ. ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

(*) (Երեմիա), Տօմինիկեաններուն կարգէն

ԿՐՈՆԱ-ԸՆԴԱՑԻՆ

ԵՐԿՐՈՒ ՏԱՐՐԵՐԸ



Չենք ըսեր «երկու կէսերը», ոչ իսկ աերկու մասերը»։ այդպիսի որակումով մը ճիշդ պիտի բացատրած չըլլայինք անոնց ազերօս իրարու հետ՝ նկատմամբ ազգային կազմութեան և գոյութեան հարցին։ Հոգեւորականութիւնը և աշխարհականութիւնը մեր մէջ, չափի և համեմատութեան վերաբերմունքով չէ որ իրարու մօտ եկած և իրենց միաւորութեամբը ուժաւորած են ազգային կեանքը, այլ զիրենք ստորոգող առանձնաւորումներուն անհրաժեշտ պատշաճումովը իրարու, իրենց բնորոշիչ առաւելութիւններուն ազուցումովը իրարու մէջ։ Անոնք «տարրեր» են միմեանց նկատմամբ։ տարրեր՝ որոնք կրնան յարակցիլ միայն, և ո՞չ թէ կտորներ կամ բաժիններ, որոնք կը կցուին այսօր իրարու այնքան դիւրութեամբ՝ որքան հեշտիւ վաղը պիտի խզուէին իրարմէ։ Պատահականութիւնը չէ անոնց կապը, այլ անհրաժեշտութիւնը։ Դարերուն դասն է այս։ պատմութեան պատգամը, որ ոչինչ ունի իր մէջ պատրողական։ Ու այդ դասն է որ, իրրե տարեկան կարգախօս մը, նորէն կուգան տալ մեզի Դևոնդեանք և Վարդանանք, իրենց տօնին առիթով։

Ի՞ կը դառնան որովհետեւ կանխագոյն երաժշտութիւնը կը փայփայուէր խեցիի փեճեկներով կամ ծեծուած գաւազաններով, երբ բանաստեղծութիւնն ու սէրը, զիտութիւնն ու դաստիարակութիւնը, կը հեգնըւին իրենց հում ծագումներուն պատճառով — այն ատեն անմահութեան վրայ մարդուն հաւատքը կրնայ գողալ չի զարգացած կերպերուն առջեւ որոնցմով կանխագոյն մարդոց զայն յղանալը գիտենք։ Պէտք չէ որ բոնադատենք արտոյտները որ կ'ապրին ջուրին տակը որովհետեւ իրենց նախահայրերը ձուկեր եղած են։

(Շարունակելի)

X

Ազգերը իրենց գոյութեան բախտորոց պահերուն է որ ի յայտ կը բերեն իրենց հոգեկան ինքնութիւնը, իրենց ցեղային նկարագիրը բաղադրող ոյժերուն արժէքը։ ու մեր անցեալին մէջ՝ 451ը, Աւարայրի կոիւին թուականը, գերազանցօրէն այդպիսի պահ մը եղած է իրապէս իրեւ Ազգ և իրեւ Եկեղեցի, մեր ինքնութեան որոշագրումը կը պարտինք այդ թուականին, երբ, աշխարհի այդ ժամանակի ամենէն մեծազօր պետութիւնը, որ իր Աքիմենիան չըջանին, ճիշդ տասը դարեր առաջ, թերժուպիէի կիրանին առջեւ հասկցեր էր թէ միայն թիւը չէ որ կը շինէ ոյժը, այս անգամ ևս, իր Մասանիան Հարստութեան ամենէն մոլեզին օրերուն, Աւարայրի առջև վերահասու եղաւ թէ արդարեւ բազմութենէն և երկցող մեծութենէն առաջ և վեր՝ ուրիշ և աւելի իրական զօրութիւն մը կայ, և թէ ապրելու իրաւունք ունի ազգ մը, երբ իր մէջ կան մարդիկ որոնք գիտեն և կրնան իրենց համար պարտականութիւն համարել մեռնիլ՝ անոր համար նուիրական սկզբունքի մը սեղանին առջեւ։

Վարդանանք և Դևոնդեանք, մեր մէջ, այդ սկզբունքը ամենաբարձր աստիճանի մը վրայ փառաւորողները եղան յաւէտ։ Անոնցմէ առաջ իրաւ է թէ ունեցած ենք իրենց նմանները։ չորրորդ գարու առաջին կիսուն Շապուհի բացած պատերազմին մէջ մեռած Վաչէ Մամիկոնեանը, իրեն հետինկած նախարարներու և զօրաց բազմութեան մը հետ, որոնց յիշատակին ազգային տօնի նուիրականութիւն մը տուաւ Վըթանէս՝ 338ին։ Ունեցած ենք անշուշա իրենցմէ վերջն ալ, ազգային և կրօնական իտէալին համար նահատակուած քաջերու շար ի շար հոյլերը, որոնց գիծը արեան թափօրի մը տողանցութեամբ կուգայ կը հասնի ահա մինչև մեր օրերը։ Բայց կարելի չէ ուրանալ թէ Դևոնդեանց և Վարդանանց տուամը մնաց ընդմիշտ անգերազանցելի, իրրե մեր ժողովուրդին միաշունչ և միասիրտ, հաւատքով և զիտակցութեամբ ծառացումը՝ լոյսի և ազատութեան իր իրաւունքը արհամարհող բիրտ սաստկութիւններու գէմ։ Իրմէ առաջ այդ ոգւով կատարուած շարժումներուն աւելի կանոնաւորեալ կատարելութիւնը՝ անոնց այդ գործը ատով իսկ եղաւ նաև տիպար

յարացոյցը և թելաղբող ներշնչումը այն բոլոր ազատատենչ շարժումներուն, որոնք՝ դարձ և երբեմն նոյնիսկ կէս գարը անգամ մը յառաջ եկան մեր պատմական իրականութեան մէջ։ Ասոր համար չէ միթէ որ հասարակաց կարծիքին մէջ միշտ նոր Ղեւոնդներ նկատուած են Աւետարանին վրայ հայրենիքին համար ինկած հայ եկեղեցականները, մինչ վարդանի փառապսակովը դափնեզարդած ենք շարունակ անունն ու յիշատակը աշխարհական կարգէ այն դիւցաղներուն, որոնք անմահութեան նոյն ծիրանիովը վազած են դէպի կոռւագաշտ։

Վարդանանք եւ Ղեւոնդեանք, կամ, պարզապէս, միութեան զիծով մը՝ Վարդանանանք-Ղեւոնդեանք։ Նշանատախտակ արձանագրութիւն մըն է ան այլես. փառաւոր վերնագիր մը, որուն ներքն կարելի է զրել այս ազգին գաղափարական յեղափոխութիւններուն պատմութիւնը, այն՝ որուն մէջ պարզուին և պատկերազարդուին սըրբութեան և արութեան, գիւցազնական առաքինութեանց և հաւատքի, յոյսի և սիրոյ մզումով կատարուած մեծագործութեանց այն բոլոր զրուազներն ու իրադարձութիւնները, որոնցով հարուստ է արդարեւ մեր Պատմահօր մատնանշած սփոքրիկ ածուն» ալ։

Մեծ տաղանդներու և բեղմաւոր զրիչներու գործը պիտի լինէր այդպիսի գրական անմահ յիշատակարանի մը կերտումը։ Ինչ որ մեր այս խոնարհ վերնագրին մէջ մենք հոս պիտի փափաքէինք վեր առնել քանի մը բառերով, մէկն է միայն, թէս ոչ անկարեսներէն, բոլոր այն զիծերուն, որոնց մէջ երեւան կուզայ զոյգ տօներուն մեր նայուածքին առջեւ հանգիսազբած գործին մեծ և գեղեցիկ նկարագիրը։ — Այդ զիծը, ըստ մեզ, այն սերտ կցորդութիւնն է, որով հոգեռականներն ու աշխարհականները, կղերն ու ժողովուրդը, իրենց գլուխներովն ու ղեկավարներովը, միացած են իրարու հետ, անբաժան, անհրաժեշտ ու տարերային յարակցութեամբ մը։

Տեսէ՞ք. այդ թուականին, Յոյներէն և Հատիններէն չորրորդ տիեզերական առձայնուած ժողովը կը գումարուէր Բիւզանցիոնի մէկ արուարձանին մէջ, Քրիստոնէութիւնը բոլորելու համար այս կամ այն

կերպով ստեղծուած վարդապետական կամ դաւանական կնճիռի մը շուրջը, որուն՝ նոյնինքն այդ խնդրոյն ծնունդ տուող եւ կեղեցիներուն և մերինին և ուրիշներուն մէջ ունեցած հետեւանքները ծանօթ են պատմութեան լոյսին տակ։ Հայ կղերը՝ գիտնալո՞վ կամ նախազգալո՞վ արդեօք թէ քաղաքական և եկեղեցական մտայնութիւններով խմբութեած ի՞նչ տիրակալական նկատումներ կը գործէին այդ գումարումին նպատակին մէջ, թէ աւելի էական պարտականութեան մը կոչին լոկ անսալով, կը նախիւնտրէր Աւարայրը՝ Քաղկեդոնէն . . .

Պատասխանը բացորոշ է այս հարցումըն. Հայ եկեղեցականութիւնը խորհեցաւ անտարակոյս թէ պահեր կան կեանքին մէջ, ուր հաւատքի հարցն ալ, ինչպէս շատ ուրիշներ, աւելի անկեղծօրէն և աւելի հատու վճռականութեամբ կը լուծուի մահու և կենաց կոռւադաշտին վրայ, քան թէ ակմբահոյլ հաւաքումներու ոսկեձեղուն սրահներուն մէջ, ուր ճշմարտութիւնը նրբիմաց բանաձեռումներու կապանքներէն խեղդամահ կ'ըլլայ յաճախ կողմեակի և հեռանկատ թագնամտութեանց մէզին մէջ։

Ու զացին անոնք հոն միայն, ուր կը կանչէր զիրենք, մահուան ձայնին մէջէն, կեանքը, իրենց ժողովուրդին, անոնց եւ իրենց միանգամայն ազգին կեանքը։ Բուկոտն, զիշերագնաց, զիմակալելով հանգամանքներու, հեքը կուրծքերնին և ճշմարտութեան տեսիլքը իրենց սկեռուն նայուածքին առջև զէմ յանդիման։ Խառնուեցան անոնք բաժմութեան հետ, վասնզի չէին կրնար բաժնուիլ արիւնի ու հաւատքի բաժանորդութեանէն անոնց, զորս մէկ Հայրենիքի և եկեղեցւոյ, մէկ անցեալի և ապագայի ու մէկ իտէալի նոյնութիւնը համաձուլած էր իրենց հետ։

Նկատե՛լ հարկ է սակայն թէ անոնք խառնուեցան անբոլիին ո՛չ թէ մոռնալով՝ կորսնցնելով իրենց հոգեռական աստիճանին շուքն ու կանոնը, այլ ընդհակառակն իրենց կոչումին շնորհն ու հմայքը դնելով ի սպաս հետապնդուած նպատակին։ Անոնց հաւատքին գիտակցութեան լոյսը մերթ խրախոյսի չեշտ և սփոփանքի ցող էր իրենց խօսքին մէջ, ու մերթ կշտամբանքի սաստ, ուժգին, անողոք. ամբողջ

բանակը ի՞նչպէս կ'ոգեռուո՞ի երկիւղածօքէն՝ երբ Դառնդ, պատերազմէն առաջ, վերջին իրկունը, իր աւետարանաշունչ ուղերձը կ'ընէ անոնց. ու յետոյ, պատերազմէն վերջը, Տիգրոն ատրուած միջոցին, երբ ճամբան կը հանդիպի Վասակի, իր բառերը ի՞նչպիսի շուշարումի կը մատնեն ուխտազրուժը:

Ո՞րքան խոր էր կրօնականներու զամին սէրը աշխարհիկներու նկատմամբ, այնքան ջերմ էր այս վերջիններուն վերաբերմունքը առաջիններուն հանդէպ. և այս՝ առանց երբեք ներելու ինքզինքնուն որ անոնց մէջ գտնել կարծեն ստրուկ կամակատարներ իրենց հայեցողութեանց: Նախարարները իրենց հաւանութեամբ միայն կը պատուին նամակը, զոր Եկեղեցոյ ուխտը, զլխաւորութեամբ կաթողիկոսին և մասնակցութեամբ բոլոր եպիսկոպոսներուն, կ'ուզզէ. բոլորովին կրօնական ջատագովութեան ոգիով, Պարսից Դուռը. ու սիրով-մոյլ կուտան նոյնպէս որ իրենց հետ ըլլան անոնք՝ երբ հարկ կը զգացուի գրաւոր դիմում կատարել բիւզանդական արքունիքին:

Քննադատութիւնը ի՞նչ որ ալ ըսէ այդ երեսոյթը այնքան զեղեցիկ կերպով յայտագրող վաւերագիրերու պատմական արժեքին մասին, անոր դիմուղութիւնները անոնց բնագրական կամ մատենագրական էութեան միայն կրնան հասնի, և չեն կրնար որ և է կերպով ստնանել ոգիին՝ որ անոնց բուն արժեքը կը կազմէ: Երբ հարկ խակ լինի ընդունիլ թէ այդ վաւերագիրները պարունակող գիրքերը զործ են Վարդանանց եղելութենէն քանի մը դար յետնագոյն ժամանակի, ըստ մեզ՝ դարձեալ չի նուազիր անոնց բարոյական նշանակութիւնը, զի այդ պարագային առ առաւելն անոնք պիտի ցուցնեն իրենց ժամանակին մտայնութիւնը՝ իրեւ շարունակութիւն

կանխագոյն դարերու նոյն մտայնութեան, այլապէս ևս հաստատուած՝ մեր պատմական գրականութեան ուրիշ աղքիւրներով: Եկեղեցական եւ աշխարհիկ տարրերը միւս միասին. — Այս եղած է միշտ ազգային ողջմտութեան կանոնը աղզին ներկային ու ապագային վերաբերող կարևորագոյն գործառնութեանց, մանաւանդ անոր ճակատազրին հետ կապ ունեցող մեծ խնդիրներուն մէջ: Ամէն անգամ որ ունեցած ենք պետական կեանք՝ արքունիքն ու հայրապետանոցը, տարբեր պարագաներու մէջ՝ միշտ ժողովուրդի ներկայացուցիչ իշխանութիւնը և Եկեղեցին համախոհ և համագործակից են եղած: Զէ եղած ազգային շարժումի գործ մը կամ փորձ մը, Դառնդեանց և Վարդանանց թուականի օրերէն սկսեալ մինչև Խորայէլ Օրիի, Շահամիրեանի և Յովսէփ Էմինի օրերը, և մինչև մեր ժամանակը, ուր այդ երկուքը միասին եղած չլինին: — Զուտ կրօնական բնոյթ ունեցող հարցերու մէջ կղերը ինքն իր մէջ միայն, ու աշխարհիկ դասը՝ զուտ քաղաքական նկարագիր ունեցող գործերու մէջ նոյնպէս լինելով հանդերձ, անոնք, իրեւ անբաժանօրէն կազմիչ տարբեր, իրարու համակիր, միմեանց օժանդակ և լրացուցիչ եղած են շարունակ աղզին կենդանութիւնը և յառաջդիմութիւնը մշակող գործերու և հարցերու մէջ:

Այդ կցորդութիւնը հետևանքը եղած է անշուշտ աղզին հոգիին մէջ նոյնիսկ զգացուած պէտքի մը և պատմական պարագաներու: Ո՞չ այդ պէտքը զաղրած է այժմ զգալի ըլլալէ և ոչ այդ պարագաները փոխուած են. ընդհակառակն: Երկու տարբերուն անհրաժեշտ յարակցութիւնը հրամայական է որ և է ատենէ աւելի:

Դառնդեանց և Վարդանանց տօներուն կարգախոսը զայս պէտք է յիշեցնէ ամենուս:

Թ. Ե. Գ.



ՅԱՐՈՒԹԻՒՆ

Հոն ուր վաղուց աճինացած կը ննջեն,
Վայրի պարտէզ մըն է դարձեր. անձրիւին
Արցունին ահա՛ կը պապրզայ տակաւին
Ծաղիկներուն մէջ որ բաց են աչփի պէս,

Եւ կը դիմեն զիս կարօսով տարփակէզ,
Աչքեր անհուն որ խորն այսպէս կը նային
Ժամանակի անցելանոյց մատեանին՝
Չոր ընթեռնուլ այլեւըս չե՛մ կրնար ես:

Անոնք միայն զիտեն թէ կեանքը նըզօր
Կը բարախէ ամենուրեք, եւ բոսոր
Հողին մէջեն մինչեւ սրտիդ կը հասնի

Եւ կը փերէ զայն ջերմենանդ աւիւնով.
Եւ դուն կը զգաս թէ սիրոյ վիշտն է զինով
Այս լուսանեղ բաժակներէն ծիրանի...

Ա.ՐՍԵՆ ԵՐԿՈ.Թ

ԵՐԻԿՈՒՆ

Անհուն, խաղաղ եւ համասփիւռ իրիկուն,
Աղօրքի պէս եւ բուրվառող երգի պէս,
Ծաղիկներ կան որ կը բօսնին զաղսնապէս,
Եւ ուրիշներ որ կը ժայտին ասդերուն:

Աղբերանոս եւ տրմասէր իրիկուն,
Համբոյրի պէս, երդումնաւոր խօսի պէս,
Թռչուններ կան որ կը մեռնին զաղսնապէս,
Եւ ուրիշներ որ կ'աղերսն վարդերուն:

Իմ իրիկունս առաւօտէն սեղծուած,
Իմ զերեզման օրօնցէն ըսկըսեալ,
Ո՛չ մէկ երազ, ո՛չ մէկ ըղձանի բեւաբաց...

Ա՛լ ժամանակն է միջոցէն նոզեզմայլ,
Զայները լուռ եւ խորհուրդներն են հնչուն,
Ցաւերժական, յոզնարախի՛ծ իրիկուն...

Ա.ՐՍԵՆ ԵՐԿՈ.Թ

Տ Ր Տ Ո Ւ Ն Զ Ք

ՏՕՓԹ. Դ. ՏԵՄԻՐՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ինչո՞ւ երբեմն այսպէս զիս կուզաս փորձել, Ասուած իմ,
 Հարուածելով շարունակ, բացած վէրթեր աղտադին
 Մարմնոյս վրայ խորացած, որու կոտտանքն ահարկու
 Տըրորած զիս, կ'ընէ նիզ ինձմէ վըրէժ լուծելու:

Անգուք չէիր եղած Դուն. բայց թէ հարուածդ այս վերջին,
 Կը զարմանամ թէ ինչո՞ւ խարանեց այնքան ուժգին....:
 Բաւ չէ՞ր երէկ դեռ մըխած բունալի մաղձը նետին,
 Որու բուժումը Քեզմէ կը սպասէի անձկազին:

Վարձատութի՞ւնդ է արդեօֆ, — սիրոյդ պըտուղն այս անհամ,
 Թէ պատիժը՝ աննըւմար իմ մեղքերուն բազմազան,
 Որոնց Գիտեմ թէ ներող եղած ես Դուն անպայման:

Երկարէ աջդ օրհնաբաշխ, բանդէ հաղբերն ոստիսի,
 Խաղաղութիւնը պարզէ որպէս զօսի ծիրանի,
 Ներէ ինծի, Տէր, Երէ կը մեղանչեմ ես Քեզի:

25/2/1951

Յոպպէ

Գ. ՄՈՒՇԵՆՑ



ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ

Մեր խոսումներէն

ՏՕՔԹ. Վ.ԻԴ.ՀՆ ԳԱԼՊԵԱՆԻՆ

Տարիներով, սկրտի մէջ մուք, ժալեր եմ սա արևոտն տակ,
Ուր որ դիմեր զըսեր եմ ես յոյսի բոլոր դրոները փակ.
Հիմա ինչպէս դարձող ծիծառ կը նորոգիմ բոյնըս նորէն,
Գարնան օրով տամ ու պայծառ նոր երազներ պիտի օրեն:

Տարիներով, իմիններէս իսկ ցաւս զաղտնի ես պահեցի,
Եւ ժրպտեցայ մարդոց դէմին ու մուքին մէջ բախտըս լացի.
Խաչըս շալկած հասայ մինչեւ Գողգորայի ես բարձունքին,
Եւ հըրացեով մահէն պլրծայ վերադարձայ նորէն կեանքին:

Կ'անցնիմ հիմա սա համբայէն չար ու բարի աչերուն տակ,
Որոնք անօւուս իմ երազիս, իմ տենչերուս են անզիտակ,
Մարդեր որոնք կը հետեւին ինձ, միասին ալ կը ժալենք,
Եւ զուցէ զիս կը մեղքնան, կը մեղքնամ ես ալ զիրենին:

Ու ձայները երբոր դադրին, ինքըս ինծի երբոր մընամ,
Կ'անդրադառնամ այս ամենուն եւ լուռ ու մունչ կը զար-
մանամ:

Մ. ՄԱՆՈՒԿԵՅՆ



ԲԵՆԵՍԻՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵԿ

Հ. ՆԵՐՍԻԿԱՆ ԱԿԻՆԵԱՆ

Ա. Մ Ա Ս

ԽՈՐԵՆԱՑԻ ԵԿ Հ. ԱԿԻՆԵԱՆ

9

Սակայն հետաքրքրական է իր զրքի տարրեր տարրեր մասերուն մէջ Դ. Առնդի և Խորենացիի լեզուի և ոճի մասին Հ. Առնեանի ակնարկութիւնները, որոնք կը մատոնեն իր մտքի անյօյս շփոթը:

Տեսնենք Դ. Առնդի լեզուի մասին ըստաները:

«Բայց կենդանի է իր պատմելու ոճը որ ունի ինքնայտուկ հրապոյր մը» (107):

Շատ բարի: Բաելիք չունինք:

«Եւ առհասարակ իր գրութեան եղանակը շատ պարզ է, անրոնազբօսիկ, անսեթենթ, բայց կուռ, զօրեղ, զինուրական կարճարանութեամբ, ազդու և վճռական» (115):

Չեղաւ: Արդեօք սա ճարպիկ ձե՞ւ մըն է համազրելու Դ. Առնդի և Խորենացիի զրեւու եղանակը: Որպէսզի կուռ, զօրեղ, ազդու և վճռական ոճ մը ունենաս, քիչ մը սեթենթ, քիչ մըն ալ բարդութիւն պէտք է ունենաս:

«Որովհետև Դ. Առնդի պատմութիւնը իրեւ ժամանակակից դէպքերու անպանոյն, անսեթենթ նկարագրութիւն գրուած է ժամանակակից մը» (289):

«Դ. Առնդ կը սիրէ արտայայտութեան պարզութիւնը, յստակութիւնը, անոր զըրչին տակ բառերը իմաստ ունին, անոնք կը ծառայեն զաղափարները մարմացնելու և տեսանելի ընծայելու և ոչ բառախաղեր սարքելու և ընթերցողները զարմացնելու» (122):

Դարձեալ պարզութիւն: Բայց զիրի գրածէն չորս էջ առաջ հետեւալը կը զրէր.

«Բայց յետագային, երբ ձեռք առաւ պատմական զրականութիւնը, (Դ. Առնդ) տեսաւ հոն ինքնուրոյն ոճ, մասնաւորապէս երբ ձանօթացաւ Ազաթանգեղոսի և Սերէսոսի պատմագրութիւններուն: Այսպէս խորհիլ կուտայ իր ոճագրութիւնը, որ բացարձակապէս բանագողութեան վրայ կառուցուած է, և արդիւնքն է զօրաւոր յիշողութեան» (118):

Բացարձակապէս բանագողութիւն! Ահ, Հ. Արքինեանի երկու սիրական ձեռնասունները, բանագող և կեղծարար: Եթէ բանագող չէ, կեղծարար եղած պէտք է ըլլայ: Առիթը պիտի ունենանք Հ. Արքինեանի առաջնորդութեամբ անանուն կեղծարարի ետևէն վազելու Խորենացիի և մանաւանդեղիչի պարագային: Հոս սակայն նշելով անցնինք, որ Խորենացին բանագող ըլլալէ վերջ տրամաբանական էր որ Դ. Առնդն ալ նման ճարպիկութեան տիրացած ըլլար: Վերջապէս երկուքն ալ միենոյն անձն են, չէ՞:

Որովհետև Հ. Արքինեան իր զրքի էջ 204 ին զրած էր հետեւալ բառերը. «Ուրակնարախ է ոճի տարրերութիւնը, զգալի մասնաւորապէս Դ. Առնդի պարզութեան եւ Խորենացւոյ խրթնաբանութեան մէջ . . .»: Այժմ տեսնենք թէ Խորենացիի ոճի մասին ուրիշ ինչե՞ր կ'ըսէ.

«Խոհական ոճ, պերճարան լիզու» (187): «Գեղեցկահիւ պատմութիւն» (158):

«Հելլենական գպրոցի հետեւողութեամբ գարբնուած կեղծ - զասական զանդաղկոտ և գժուարընկալ պատմագրելու ոճագիտութիւնը, զոր Մովսէս Խորենացի հրապարակ բերաւ» (122):

«Իր (Խորենացի) ճարտար զրչին տակ կ'այլափախուին զէպքերու արտաքին երեւոյթներն միայն, շարժագծերը կը մնան անփոփոխ, որոնց վրայ ապա տարածելով իւրագործ նորահիւս հանդերձանքը, կը ներկայացնէ ամբողջն բարետեսիլ կերպարանքի մը մէջ, հոտովն ու գունովը անսման» (209):

Խոթին նախադասութիւն մը, գժուար հասկնալի, քիչ մըն ալ բանաստեղծական, բայց կ'ենթագրեմ որ հոն Խորենացիի ոճը կը գովարանուի, թերես նաև ճարպիկութիւնը՝ փոխ առնուած զէպքերու գունագեղ նորահիւս հանդերձանք ձեւելու:

կը խորհիս թէ այսպիսի հեղինակ մը օժտուած ըլլալու է հզօր երեակայութեամբ և տաղանդով։ կը սխալիս։

ԱՄՈՎՍԵՍ ի՞նչպէս հին գրաւոր յիշաւակարանները շահագործած է իւր երեակայութեան աղքատութիւնը բարեքելու համար, նոյնպէս կրած է հզօր ազգեցութիւն ժամանակակից դէպքերէն» (209)։

Յետոյ Հ. Ակինեան զարմանալի եւ միաժամանակ շփոթեցուցիչ ելոյթ մը կ'ընէ։ կը զրէ թէ Խորենացին իր մտածումներու և յղացումներու մէջ կը ստանայ տպաւորութիւններ պատմական դէպքերէն, և «յատկապէս Դ. Առնդի Պատմազրքին մէջ բեմագրուած պատկերներէն։ Դէպքերը կը կրկնուին պարզապէս ուրիշ հանգերձներու մէջ, այս անգամ ներկայացուած երեակայական թատերաբեմի վրայ» (209)։

Եթէ շիտակ հասկցանք զինք, Հ. Ակինեան ըսել կ'ուզէ թէ Դ. Առնդի պատմազրած դէպքերէն Խորենացի կը վերցնէ եւ հին հայ թագաւորի մը յատկացնելով նման գործունէութիւն նոր հանգերձանքով կը ներկայացնէ։ Եւ որպէսզի իր այս պնդումը լուսաբանէ, երկու հատուած Դ. Եւսոնդէն կ'առնէ և երկու հատուած ալ Խորենացին, և զանոնք դէմ զիմաց կը դնէ։

Այսպէս, առաջին հատուածի մէջ Դ. Եւսոնդէն՝ Սիւլյաման Ամիրա, անոր զիմաց, Խորենացիէն՝ Վաղարշակ թագաւոր, երկրորդին, Դ. Առնդէն՝ Մահմետ զօրավարի ձենաց թագաւորի դէմ կուիը, Խորենացիէն՝ Արտաշէսի կուիը Ալանաց դէմ։

Այս վերջինէն հետեւեալ տողերը կ'ընդորինակէ։ Եւ ասէ արքայն Ալանաց, Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս հազարաց և բիւրս ի բիւրոց ընդ քաջազգույ կոյս օրիորդիս Ալանաց։ Եւ, զարմանք զարմանաց, բանասէր Հ. Ակինեան հետեւեալ խորհրդածութիւնը կ'ընէ։ Ալանաց թագաւորի այս բացագանչութիւնը առեղծուածային է։ Իս կ'ուզեմ հոս ակնարկուած տեսնել Մահմէտի 30,000 քաջարի զինուորներու կորուսոը ի զին ձենաց թագաւորի քաջազգի օրիորդներու։

Յանուն մարզարէի, ի՞նչ է այս Բանասիրութիւն, եթէ ոչ գաղտնի սոտիկանական պատմութիւններ զրող հեղինակի պարապ վախտի խաղալիք։

Գր. Ալաթեանց, առաջին տերեա-

մաղը հայ բանասիրութեան, Խորենացիէն և Դ. Առնդէն նման համեմատութիւններ ընելէ վերջ կ'եղակացնէր թէ Խորենացին բանագողութիւն ըրած է Դ. Առնդէն։

Հ. Ակինեան բարենիշի մը արժանի է, քանզի չի հաւատար թէ սոյն բազգատութիւններէն դատելով բանագողութիւն եղած ըլլայ։ Բայց եկուր տես թէ ինք ի՞նչ կ'ընէ։

Ալակայն վերջապէս ապշահար կը հարցնես. ի՞նչ հարկ այս պատէ պատ փորձերու, չէ՞ որ երկու հեղինակներն ալ միւնոյն անձն են։

Հ. Ակինեանի մտքին մէջ իր զրքին այդ կեզրոնական թէզն իսկ որոշ չէ. քանզի յաճախ Դ. Առնդ և Խորենացի զատ զատ անձեր համարելով կը զրէ։

Երբ երկուքէն արտատպումներ կ'ընէ բազգատութեան համար և անոնք աւել պակաս կ'ըլլան մէկզմէկէ, անվարան կը յայտնէ. Անուաւելութիւնն և նուազութիւնը վկաններն են երկու հեղինակներու անկախութեան» (216)։

«Երկուքն ալ Բազրատունի տան բարեկամներն և խնկարկուններն են. ընդունած են Բազրատունի իշխաններէ յանձնառութիւններ, յօրինելու Հայոց Պատմութիւն. մին՝ Դ. Առնդ աւելի երիտասարդ է, և զրադ մերձժամանակեայ և ժամանակակից պատմութեամբ, և երկրորդը Մովսէս ձեռնարկած է յօրինել հնագոյն և հին ժամանակներու պատմութիւնը» (186-7)։

Ի՞նչ հաշիւ է սա։ Պահ մը համաձայնելով իր զիմանար պնդած տեսութեան հետմինք իր վերը զրածը կը շտկենք այսպէս։

«Դ. Առնդ վաթուունամեայ երիտասարդ տարիքին Շապուհ Բազրատունի իշխանէ յանձնարարութիւնն ստացաւ Արաբական ըրջանի պատմութիւնը գրելու։ Իսկ ութուն տարեկանին (ըստ Հ. Ակինեանի զրքի էջ 286ին) կամ հարիւր տաս տարեկանին (ըստ իր Հանդէս Ամսորեայ Հոկտ.-Դեկտ. 1947, նոր ելոյթին) Մահակ Բազրատունիէ պատուէր առաւ հայ ազգի պատմութիւնը գրելու։

10

Ողբի մասին իր զրածները քննելէ առաջ, կ'ուզենք Խորենացիի պատմութեան գրուելու թուականի մասին իր տեսութեան ծանօթանալ։

իր գրքին մէջ Հ. Ակինեան կ'եղրաւացնէ թէ «Մովսէս ի զլուխ հանած է իր պատմութիւնը Սահակ Բագրատունւոյ արքունիքը . . . Հայոց Պատմութիւնը յօրինուած է 806 էն ետքը, ոչ շատ ուշ քան 820, ուստի 810 ին մերձաւորապէս» (286):

Այս այնքան ալ վատ չէ, երբ Դառնդի ծննդեան տարին ցոյց կուտայ 730-735 (էջ 34), Դառնդը Խորենացի գառնալուն այնքան ալ ծեր չէ, 810 ին 75-80 տարեկան եղած կ'ըլլայ, որը իր Պատմութեան այր ծերացեալին» կը սագի:

Սակայն իր գրքի հրատարակութենէն տասնութ տարի վերջ Հ. Ակինեան, Խորենացիի այս մշտարթուն Շերլոք Հոմուր, Խորենոր պրպութեներ ըրած է, եւ սՀանդէս Ամսօրեայ»ի Հոկտ.-Դեկտ 1947 թուի մէջ զետեղած է Մրգուի նունե յօդուածը, ուր Խորենացիի նոր ազքիւր մըն ալ երեւան կը հանէ, Ահարոն Երէց Վանանդեցի:

Այս անգամ Խորենացիի Բ. Գրքի 86րդ գլուխն է, որ Խորենացին առած է Ահարոն Վանանդեցիէ: Խե՞զ ճ Խորենացի, ի՞նչ թեաց որ կրնաս ըսել թէ քու սեպհականութիւնդ է: Ոչ իսկ անունդ, քանդի Հ. Ակինեան իր գրքի մէջ Մովսէսն ալ Խորենացին ալ կեղծ կը համարէ:

Դառնանք Ահարոնին: Ան զրած է նունէի պատմութիւնը 825-850 տարիներուն միջև և միջին հաշուով 830-840» (539):

«Մովսէս Խորենացի գրած է իր Հայոց Պատմութիւնը 825-840 էն վերջը» (540):

Չենք զիտեր թէ այս վերջնական է: Որով կ'արձանագրենք և կ'անցնինք:

11

Ողբի մասին բաւականաչափ մելան եւ քրտինք կը սպառէ Հ. Ակինեան:

Այս այն համբաւաւոր Ողբն է որ Խորենացիի Պատմութեան վերջաբանը կը կազմէ: Վստահօրէն զիտենք որ հազար տարիէ ի վեր Ողբը Խորենացիի գրքին մասն է, քանդի 900 ական թուականներուն Յովհաննէս Դրասիսանակերտոցին կարդացած էր զայն Խորենացիի գրքին մէջ:

Ողբը երկար չէ, ընդամենը գրեթէ 1,050 բառերէ կը բազկանայ:

Ողբի ծանրութեան կեղրոնը անոր հեղինակի անհատական խորունկ վիշտն է,

որով կ'աււաղէ ի մասնաւորի մէկ անձի մահը, և որուն կ'ակնարկէ որպէս սմերոյ հօրն»: Ողբի այս մասը գրութեան կէսէն աւելին գրաւած է, մօտաւորապէս 650 բառ:

Ողբի մնացեալ մասին մէջ հեղինակը կ'ողբայ զառն չեշտով Հայաստանի քաղաքական, կրօնական եւ ընկերական անկեալ վիճակը, եւ յուսահատական պատկերը կատարեալ ընելու համար կ'աւելցնէ կլիմայական եւ բնութեան արհաւիրքները:

Առանց երկարօրէն մեր տեսակէտը պարզելու Ողբի մասին, հոս կը զբաղինք Հ. Ակինեանի տեսութեամբ:

Կ'ակնկալիս որ ուեէ բանասէր Ողբի գրութեան ժամանակը եւ հեղինակի ինքնութիւնը պրպտելու իր ջանքին մէջ նախ պիտի դառնայ իմանալու թէ ո՞վ է «Զհայրն իմ եւ զքահանայապետ» կոչուող անձը, ահօվիւը և հովուակիցը», որոնք եթէ մեռած չըլլային՝ հեղինակը թերես չզրէր այն Ողբը որ այժմ ունինք:

Ցեսոյ նաև պիտի ուզէ իմանալ պատմական մեծ իրողութիւն մը, զեռատի թագաւորի մը գահազուրկ ըլլալը: «Զհէքն իմ մանուկ եւ թագաւոր, զիսորհրդակցութեամբ վատթար աղգաւ ի բաց ընկեցիկն», որուն մասին կը յիշատակէ Ողբին սկիզբն ալ. «Բարձաւ թագաւոր եւ քահանայ»:

Հ. Ակինեան յարմար կը տեսնէ եւ ոչ մէկ բառ ըսել թագաւորի մասին: Եւ անշուշտ զարմանալի չես զտներ այս լոռութիւնը, քանդի եթէ Ողբը Դառնդ գրի առած է, քիչ մը արտառոց պիտի ըլլայ երեակայել հեղինակը, որ ժամանակակից պատմութիւն կը գրէ, ողբայ իր ժամանակէն 350 տարի առաջ գահազուրկ եղած պատանի թագաւոր մը:

ՀՐԱՆՏ Բ. ԱՐՄԵՆ

(Եարունակելի՝ 3)



ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՐԻՇՔ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵՒ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մամիկոնեանները, մեր ցեղին եռանշուն, հաւատացեալ ու ասպետական ոգիով զինուած ներկայացուցիչներն եղան, Վաշէ Մամիկոնեան, Վարդան Մամիկոնեան, Վահան Մամիկոնեան զօրավարներով և դեռ ուրիշ ներկայացուցիչներով, որոնք՝ հերոսութեան գագաթնակէտին հասան, սուր և խաչ ի ձեռին, ազատութեան և խղճի ջահերը միշտ վառ պահեցին Հայութեան մէջ։

Անոնք եղան սուրբեր, հերոսներ, և իրենք զիրենք գերազանցեցին իրենց անշափ ու անկշուլի հերոսութիւններով։

Վարդանանց Պատերազմը դիւցազներդութիւն մըն է, որուն մէջ Հայ ազատատենչ և ազատասէր ժողովուրդը և Հայ եկեղեցին և Եկեղեցականութիւնը մէկ սիրտ և մէկ հոգի կը ծառանան Պարսից արքայից արքային հրամանին դէմ։ Վարդանանց Պատերազմը իր մէջ կը խոտացնէ Հայ ժողովուրդին ոգեկանութիւնը, իր նուիրական սրբութիւնները պաշտպանելու համար մարտիրոսուելու ճիգը, որ մեր ժողովուրդին հոգեկան բարձրագոյն արժէքները և արժանիքները ցոյց կուտայ, և ասով Վարդանանց Պատերազմը եղած է աշխարհահայեացք մը . . .

Եղիշէն իր մասին որեւէ տեղեկութիւն չի տար, Ղազար Փարպեցին իր մասին հետաքրքրական տեղեկութիւններ կուտայ։ Ղազար Փարպեցին, ինքզինքը Երրորդ պատմիչ կը նկատէ, իրմէն առաջ զրուած պատմութիւնները կը յայտնէ որք են Ա. Ազաթանքեղոս և Բ. Փաւստոս Բիւզանդ և իր մասին հետեւեալը կը յայտնէ «Երրորդ պատմութիւնս այս ի կարգէ նորին զրոց շարագրեալ տկարութեանս մերում»։ Ուրեմն այս պատմիչը իրմէ առաջ, միմիայն երկու պատմիչներ կը ճանչնայ, Ազաթանքեղոսը և Փաւստոս Բիւզանդը, հետեւաբար իրմէն առաջ զրուած պատմութիւնները կախումը ունեցած է անկատ պատմագիրներուն իրարմէ ունեցած կախումը մընչեւ իրարմէն իրմէն առաջ զրուած չի կախում։

Եղիշէն Վարդանանց Պատմութիւնը և ո՛չ ալ Մովսէս Խորենացիին (Պատմահայր) Հայուց Պատմութիւնը։

Բազում նմանութիւններ և հանգիտութիւններ գոյութիւն ունին, Վարդանանց Պատերազմը պատմող երկու պատմիչներուն միջև։

Ընդհանրապէս երեք կարծիքներ կան այդ մասին։ Ա. երկու պատմիչներն ալ (թէ՛ Եղիշէն և թէ՛ Ղազար Փարպեցին) իրարմէ անկախաբար և առանց որևէ կապակցութեան զրած են իրենց պատմութիւնները։ Բ. Երկու պատմիչներուն իրարմէ ունեցած կախումն ու յարաբերութիւնները, այսինքն՝ Ղազար Փարպեցին իր պատմութիւնը զրելու ժամանակ, աչքի առջև ունեցած է Եղիշէն և օգտուած, ճարտարօրէն առանց յիշատակելու զայն։ Իր այս ենթադրութիւնը յետոյ ետ տուալ Պրն. Գ. Խալաթեանց։ Գ. Երկու պատմիչներն ալ իրարմէ անկախաբար զրելով հանգերձ, իրենց առջև ունեցած են տարբեր աղբիւրներ, վաւերագրեր (Documents) և ինչ ինչ գործեր։

Սակայն և այնպէս, ինչ որ ար ըլլայ, հաւանական չի թուիր որ, Վարդանանց Պատերազմին Պատմազիր Եղիշէն ժամանակգրորէն առաջ ըլլայ Ղազար Փարպեցին։ Ուրիշ, մեզի անձանօթ Երրորդ աղբիւր մը կայ հաւանաբար, որ երկութիւն կողմէն օգտագործուած է առանց որևէ յիշատակութեան։ Կարգ մը տեղեր, ուր՝ Ղազար Փարպեցին մանրամասնութեամբ տեղեկութիւններ կուտայ, Եղիշէ զանոնք կը համառօտէ, և օմանց մասին լուսնութեամբ կ'անցնի։ Կարծես Եղիշէն իր մասին վեհերուութիւն մը ունի, ներքին կասկած իր անձին և իր զրութիւններուն նկատմամբ։ Որոշապէս կրնանք ըսնէ թէ, «Ոսկեմատեաննը Ղազար Փարպեցին վերջը զրուած է։ Պատմական այս իրողութիւնը յայտագրելով և Ոսկեմատեաննըին արժէքը ամենեւին չի նուազիր։ Ոսկիին ո՞ր հանքէն գտնուած ըլլալը իր արժէքը չի նուազեցներ երբեք։ Երրորդ մեզի անձանօթ աղբիւր մը կայ, որմէ թէ՛ Եղիշէն և թէ՛ Ղազար Փարպեցին հաւասարապէս օգտուած են, եթէ օր մը մեզի անձանօթ մնացած այդ աղբիւրը գտնուի, երկու պատմագիրներուն իրարմէ ունեցած կախումը ինքնին

կը լուծուի արդէն։ Եղբակացնենք և յայտնենք թէ, Եղիշէին Վարդանանց Պատմութիւնը Դազար Փարպեցիէն վերջ գրուած է։

Փ.

Նդիւէի բովանդակուրիւնը։ — Իր ընձայականը Դաւիթ Մամիկոնեան երկյին։ — Ո՞վ կրնայ ըլլալ այդ Դաւիթ Մամիկոնեան երկը։

«Եղիշէն», ինչպէս կ'երեսի առ Դաւիթ Մամիկոնեան երէցին գրուած իր ընծայականէն, որուն խնդրանքին ընդ առաջ երթալով գրած է Վարդանանց Պատերազմին Պատմութիւնը, Եօթը Յեղանակներու կամ դրուխներու կը բաժնուի, որոնց վրայ յետոյ Ութերորդ Յեղանակ մըն ալ աւելցուցած է հեղինակը Վարդ մը ճեռագիրներու մէջ, Ութերորդ Յեղանակին կէսը Եօթներորդ Յեղանակին մէջ, իսկ Հինգերորդ Յեղանակը առանց ուկ բաժնման կամ ըստրաբաժնման Վեցերորդ Յեղանակին հետ կցուած է։ Այդ պարագային, Եօթներորդ Յեղանակը իրեւ Վեցերորդ Յեղանակ կը ներկայանայ։ Ի՞նչ է արգեօք ասոր գաղանիքը Արդեօք, Վարդանանց Պատերազմին Պատմութեան կցուած Ութերորդ Յեղանակը Եղիշէն չէ գրած, արգեօք Ութերորդ Յեղանակը ուրիշի մը կողմէն գրուած է։ Հարցումներ, զորս գժուար է լուծել։ Աւմենէն հաւանականն է թէ, Եղիշէն իր գործին իրեւ յաւելուած կամ լրացուցիչ մաս կցած է վերջին Ութերորդ Յեղանակը։ մեր այժմեան տպագրութիւնները Ութը Յեղանակներու բաժնուած են։ Հոս, Եօթը Յեղանակներուն բաժնումը կը դնենք։

1. — Առաջին՝ զժամանակս։

2. — Երկրորդ՝ Զիրացն Պատահումնելսանէն Արևելից։

3. — Երրորդ՝ Զմիաբանութիւն Ուխտին Եկեղեցւոյ։

4. — Չորրորդ՝ Զերկպառակութիւն Ռմանց Բաժանելոց ի Նմին Ուխտէ։

5. — Հինգերորդ՝ Զյարձակումն Արևելեայց։

6. — Վեցերորդ՝ Զընդդիմանալն Հայոց Պատերազմաւ։

7. — Եօթներորդ՝ Յերկարումն իրացն Առովութեան։

Իսկ Արտաքոյ Եօթն Յեղանակին Ութերորդը երեք գլխաւոր գլուխներ կամ աւելի ճիշգ, բացատրութեամբ ստորաբաժանումներ ունի։

Ա. — Դարձեալ Վասն Նորին Պատերազմին եւ Զարչարանաց Առւրբ Քահանայիցն։

Բ. — Դարձեալ Վասն Առուղաղանող Աշակերտաց Նոցուաց։

Գ. — Անուանք Նախարարացն, Որք Կամօք Յօժարութեամբ Վասն Սիրոյն Քրիստոսի Ետուն Զանձինս ի Կապանս Արքունի։

Հետաքրքրական պիտի ըլլար անշուշտ գիտնալ թէ, ո՞վ էր Դաւիթ Մամիկոնեան երէցը, որուն խնդրանքին զոհացում տալով կը զրէ Վարդանանց Պատերազմին Պատմութիւնը եւ անոր հետ կապ եւ աղերս ունեցող խնդրիներու մասին։

Եղիշէ Պատմագիր, զովեստով կը խօսի անոր մասին եւ շատ կը դրուատէ ու կը փառաբանէ։ Կարդ մը բանասէրներէն ու մանք ուղեցին Դաւիթ Մամիկոնեան երէցը նոյնացնել Դաւիթ Անյաղթ Փիլիսոփային հետ, որ՝ նոյնպէս Երկրորդ կամ Կրտսեր թարգմանչաց խումբէն էր։ Սակայն եթէ երեք Դաւիթ անյաղթ Փիլիսոփան Մամիկոնեան ցեղէն ըլլար անպատճառ պիտի յիշատակուէր Եղիշէի կողմէն։ Կ'երեսի ուրիշ Դաւիթ երեց մըն է, որ կը ցանկայ իր տոհմին (Մամիկոնեանց) քաջազործութեանց և սիրագործութեանց զրի առնուելուն։ Ընծայականէն կամ նախերգանքէն կը տեսնուի թէ, Եղիշէն խնդրանք մը առած է Դաւիթ Մամիկոնեան երէցէն և սիրով և յօժարութեամբ կը կատարէ զայն։ Եղիշէն, այսպիսի խնդրանք մը իրեն համար իրեւ «Երկնաւոր սիրոյ» նշան մը կ'ընդունի և ոչ թէ «Երկրաւոր փառասիրութեանն»։

Այս իրողութիւնները, իրենց նման իրամատափական և փիլիսոփայական ուսմանց հետեղներուն ծանօթ իրողութիւն մըն է «Որպէս երեսի ինձ և քեզ և այնոցիկ որ գեղերեցին յիմաստութիւն»։ Եղիշէն, կը փափաքի որ, իր զիրքը, միշտ և հանապազօրեայ ընթերցումի առարկայ ըլլայ, որպէսզի՝ առաքինիներու քաջութիւնը և հերոսութիւնը զովութեամբ իսկ ուրացող դաւաճաններուն վատթարութիւնն ու վատութիւնը, անէծքով յիշատակուին։

Եղիշէն, միութեան, եղբայրասիրութեան ջերմ ջատագութեան մը կը հանդիսանայ, միութեան և ուժին ունեցած առաւելութիւնները կը չեցտէ «Զուգուրիւն մայր բարեաց, անզուլուրիւն ծնող չարեաց»։ Եղիշէն, ինքզինքը համեստութեան քօղով մը կը ծածկէ։ Տգիտութիւն կը վերապրէ իրեն, վեհերոս կերպով իր հոգւոյն ալեկութիւնը կը պատկերացնէ։ Մթնոլորտէն գէպի վեր կը բարձրանայ, մրրկածին օդին մէջէն անցնելով, բարձրութեանց վըրայ անապական և մաքուր օգը ծելով, ամէն բան կը մոռնայ, նոր ներշնչում, նոր եռանդ կը ստանայ և Դաւիթ Մամիկնեան երցին խնդրանքին ընդառաջելով զայն կը կատարէ, ոչ թէ իր փառքին այլ ոի փրկութիւն անձանց և ի փառս ամենայալթ Եղիշէն, սիրելիներուն՝ մխիթարութիւն, յուսացեալներուն՝ յոյս, քաջերուն՝ քաջալերութիւն ներշնչելու համար կը զրէ իր զիրքը։ Հակառակ իր կամքին Ալբոտոսրալիք Ողբովա կը զրէ իր պատմութիւնը։ Այսպէսով ան իր պատմութեան նախերգանքը կը վերջացնէ, աւելցնելով «Յորում Պատահեցաք Եւ Մեք Իսկ Ականատեսք լինելով»։

Ե.

Եղիշէի գրութեան հաւանական բուականը. — Եղիշէի վերագրուած այլեւալ գործերը։

Քանի որ պատմականապէս ընդունուած է թէ, Եղիշէ վարդապետը իր Վարդանանց Պատմութիւնը, Ղազար Փարպեցիէն վերջը գրած է, կարելի է Ղազար Փարպեցին պատմութեան թուականը ճշգելով, գէթ Դիւցազներգակ Եղիշէին գրութեան թուականը հետեցնել։ Ղազար Փարպեցին, ըստ Հայր Յ. Գաթըրճեանին (Հանգէս Ամսօրեայ 1887 Յունուար) իր պատմութիւնը գրած է 488—490, իսկ ըստ Գ. Խալաթեանցի 490—509։ Ամէն պարագայի տակ, Ղազար Փարպեցին իր պատմութիւնը գրած պէտք է ըլլայ, հաւանաբար Ե. Պարու վերջերը կամ Զ. Պարու սկիզբները։ Աւստի Եղիշէի Պատմութիւնը գրուած պէտք է ըլլայ Զ. Պարու առաջին քառորդին մէջ, այս հետեւթեամբ իր գրութեան թուական կը գրուի, Ղազար Փարպեցիէն վերջը, շուրջ

510—520։ Իսկ գալով շատ յեղյեղուած իր ականատեսի վկայութեանց, ամեններն ճիշդ չեն կրնար ըլլալ անոնք։ Եղիշէն, Ղազար Փարպեցին պէս ականատեսի և ականջաւլուր չի կրնար ըլլալ։ Թերես, իր պատմութեան վերջին մասերուն մէջ, ինչ ինչ տեղեր, ականատեսի և ականջաւլուրի վըկայութիւններն իրականութիւններ ըլլան։ Արդէն, Եղիշէին, իր ականատեսի և ականջաւլուրի պարագան, կեղծիքէ աւելի, հանապազ ընթերցումի, ազդումի ու ներգործութեան համար հեղինակի կողմէն հընարուած միջոցներ են։ Ինչ հարկ կայ, ամէն ատեն կրնել զանոնք։

Անգամ մը, կամ երկիցս բաւական պիտի ըլլար զայն շեշտել։ Մինչդեռ Եղիշէն, իւրաքանչիւր յեղանակին մէջ չուամնազգաբար, եթէ ոչ գիտաւորութեցաւ կամ կանխամտածութեամբ կը չեն հանկրկնէ, կ'երեքնէ իր ականատեսւանուարագան։

Բարոյապէս կարելի է պաշտպան գծող զինակը։ Այլապէս կարելի չէ արդարեկ. նել զիւցազներգակ ու բանատեղծ պան միւը։

Հեղինակը պատմութիւն գրելէ աւելի դիւցազներգութիւն կը զրէ։

Աւելի գրական ապացոյց մը կայ Եղիշէի գրութեանց թուականը ճշգելու, այն է Արահամ խոստովանող (ապա՝ եպիսկոպոս Բզնունեաց գաւառին) որուն կ'ընծայուի Մարութաս Ասորի եպիսկոպոսին ճառ ի Վկայան Արևելից գրուածքին թարգմանութիւնը։ Եղիշէն իր առջև ունի այդ թարգմանութիւնը։

ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿՍԵԱՆ

(Եարաւնակելի՝ 2)



ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀՅՄԱՅ

ԴԻՐՔ ԵՒ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՔ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

ՀԱՆԴԻՊ ԲՆԴՀԱՆՈՒՐ ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

(Նար. Սինե, Սեպ. 1950, էջ 273)

Հայերն իբրեւ անկախ ևկեղեցի իրենց ներկայացուցիչն ունեցան նիկիոյ Ա. տիեզեղական ժողովին մէջ՝ յանձին Արքստակէսի, անոր կանոններն ընդունեցան ինչ ինչ յանձիդ ։ Հայոց կախումը կամ աւելի մտաւուրաբերութիւնը Յունաց հետ աւելի եկեղեցական եւ քաղաքական է քան թէ ական ու կրօնական։ Ասորիներու գրական ազդեցութեան հետ կը սկսի նաեւ յունա մատ կանը, սահմանագլուխներու համեմ՝ Դրի զիւտէն առաջ եւ վերջը այդ ազդեցութիւնն զգալի է զարգացած դասակարգն մէջ։ Ա. Ներսէս յոյն կրթութեամբ դաստիարակուած էր, իր ընկերային ու կրօնական (վանական) բարեկարգութիւններուն յարացոյցը յունական եղաւ։ Ա. Սահմակ յունարէնով մշակուած միտք մըն էր։ Ա. Գրոց թարգմանութեան շնորհիւ մանաւանդ՝ մտքի ազնուականութիւնը մեր մէջ յոյն կրթութեան կը պարտի իր փթթումը։ Սահմակ եւ Մեսրոպ աշակերտներ կը զրկեն Յունաստան թարգմանչաց զպրոցին արդիւնքը յոյն մըտքի հայացումն է, բնիկ տարրերու զարգացմամբ։ Ժամանակի կարեւորագոյն գործերը վերածուեցան հայերէնի, ոսկեղինիկ լեզուով։ Տարաշխարհ զացող աշակերտները հետներն բերին նաեւ ընտիր օրինակ մը Ա. Դրբի եւ կանոնները եփեսոսի ժողովին (431) ուր մեզմէ ներկայացուցիչ չկար, ինչպէս չկար Պոլսոյ ժողովին (381) մէջ (Մեծն ներսէս + 373)։ Այս իմացական կապն ալ սակայն ստրուկ հետեւակութիւն մը չէր, այլ օտար լաւագոյն գործերու ճառագայթումին տակ բողբոջած ազգային մատենագրութիւն մը։ Քաղկեդոնի ժողովը ցոյց տուաւ որ Հայուն անկախութեան զգացումը շատ զօրաւոր է ազգային եւ կրօնական խնդիրներու մէջ հաւասարապէս։ 451ին Հայերը արեան

հապաղիքներով կ'ապացուցէին թէ որքան խորապէս ըմբռնած են քրիստոնէական կրօնքի ոգին, եւ թէ քաջութիւն ունէին կեանքի տոյժով պաշտպանելու իրենց կրօնքը, փոխանակ աստուածաբանական աւելորդ նրբութիւններու պատրուակին տակ ազգային ատելութիւններ նուիրագործելու։ Արդարեւ Քաղկեդոնի ժողովը կրօնքի կեղծիքով վարագուրուած քաղաքական կոիւ մը եւ Աթոռի գերագահութեան խնդիր մըն էր, Հռովմի՞ Կ. Պոլսոյ եւ Աղեքսանդրիոյ եկեղեցիներուն միջնւ։ Աղեքսանդրիա մինչւ այդ թուականը առաջնորդի զեր կատարած էր հաւատարի հարցերուն մէջ, Աղեքսանդրի Աթանասի՛ Կիւրդի եւ այլն հեղինակութեան շնորհիւ։ Հռովմայ պատր Լեւոն ամբարիշտ յիսորտանքով կ'ուզէր խւել այդ առաջնութիւնը։ Պոլսոյ պատրիարքը նոյն յաւակնութիւնն ունէր, քաղաքական գիրքով։ Այս հիման վրայ յուզուեցան Եւտիքեան խնդիրները, որ քրիստոնեայ աշխարհը պառակտեցին։ Եւտիքէս կը դաւանէր թէ Յիսուսի մէջ մարդկային ընութիւնը սուզուած է աստուածային ընութեան մէջ, ասիկա հակառակ ծայրայեղութիւնն էր նեստորի՝ որ մարդկայինն ու աստուածայինը բոլորովին կ'անջատէր իրարմէ։ Քաղկեդոնի ժողովը Եւտիքէսը նզովեց այնպիսի բացատրութիւններով՝ որոնք Նեստորականութեան կը հակէին։ Հայերը ընդունեցին երբեք այդ նորամուտ բանաձեւերը եւ մնացին երբեք ժողովներու հաւատոյ դաւանութեան վրայ՝ որ Կիւրեղեան էր իսկապէս, նզովեցին թէ Քաղկեդոնի ժողովը, թէ Լեւոնի տոմարը, եւ թէ միանգամայն Եւտիքէսը։ իրենց «հաւատամբը» (credo) չէր փոխուած, ըստ ուղղափառ դաւանութեան կ'ընդունէին Յիսուսի մէջ Աստուած-Մարդը, «Աստուածա-

խարն մարմին», «անշփոթ միութիւն երկու ընութեանց» «Մարդ կատարեալ եւ Աստըած կատարեալ», «երէկ եւ այսօր եւ յաւիտեան նոյն»: Սյս կերպով կը խուսափէին ամէն նորաբանութիւններէ հին ուղղափառութեան հաւատարիմ մնալով: Խընդիրը այս էր աստուածաբանական տեսակետէն: Բայց, ինչպէս ըսինք, քաղաքական նկատումները մեծագոյն ազդակն էին ժողովին: Հայերն զգուշացան նաեւ այդ նորութիւններէն, վասնզի իրենց ազգային գոյութեան վտանգ կը սպառնար յոյն խորամանկ քաղաքագիտութիւնը: Արդէն երկար ժամանակ Քաղկեդոնի ժողովը մեծ նշանակութիւն մը չի գտաւ մեր առջեւ, նախ՝ վասն զի Վարդանանց պատերազմին արդիւնքը թոյլ չէր ուրիշ բանի վրայ խորհելու, եւ երկրորդ՝ վասնզի նոյնիսկ Յոյները իրենք չին ընդունիր զայն, եւ օրուան կայսեր քաղաքականութենէն կախում ունէր թեր կամ դէմ ընթացք մը: Վերջապէս Զենոն հրատարակեց «Հենոտիկոնը» (482), պաշտօնական դատապարտութիւնը Քաղկեդոնականութեան, եւ Հայերը գրկաբաց ընդունեցին զայն: Սյս թուականէն վերջ Հայ Եկեղեցւոյ Պատմութիւնը անդուլ կոիր մըն է յունական ոտնձգութեանց դէմ՝ որոնք միութիւն կ'առաջարկեն քաղաքական տաղնապներու (crise) ժամանակ մանաւանդ ըրիստոնէական մարդասիրութեամբ: Յոյները կը խոստանան օժանդակել Հայերուն եթէ սակայն ասոնք քաղկեդոնականութիւն ընդունէին: Հայ Եկեղեցին հաստատուն մնաց իր զուտ ըրիստոնէական սկզբունքին եւ ուղղափառ Հայերու դաւանութեան վրայ: Բարգէն Կաթողիկոս Վաղարշապատու և. ժողովով (495) առաջին անգամ նզովեց Քաղկեդոնի ժողովն ու Եւտիքականութիւնը, երկիրը թիք մը խաղաղած տեսնելով: Իր երկրորդ «թուղթ ի Պարս առ ուղղափառ» նամակին մէջ ալ թէեւ անուն չի տար Քաղկեդոնի, բայց Հենոտիկոնի մասին կը գրէ. «Թուղթն Զենոնի բարեբանելոյ թագաւորին Հռովմայ» (Գիրք Թղր. էջ 49. Հմն. Աբրահամու նամակը առ Կիւրին անդը. էջ 177, 183): Ներսէս Բ. Աշտարակեցի այսքան հակառակորդ է եւ կը նզովէ (ցը. 551ին) «... զեւտիքէս ... եւ զժոմարն Լեւոնի» (Գիրք Թղթ. 56. հմմտ. 221): Իրեն կը հետեւի նաեւ իր ծեռնասունը եւ Ա-

սորւց եպիսկոպոսը Արդիոս. «Հայք յայնմ ամի եւ յայնմ ժամանակի ի բաց կացին ի Յունաց հալորդութենէ» (Ասովիկ, էջ 84, հմն. Սամ. Լին. էջ 73): Յովհաննէս Կթղկու. Գարեղիան 571ին Պարսիկ ատրուշանի մը կործանումին հետեւանքով՝ Պոլիս փախաւ: Իր նղբօր շնորհիւ պատսպարուեցաւ եւ մեռաւ հոն: Սյս պատահական մերծաւորութենէն եւ մանաւանդ իր ու Խոսրով Պարվէզի բարեկամութենէն օգուտ բաղերով, Մօրիկ կայսր միութիւն առաջարկեց Մովսէս կաթողիկոսի. պատասխանը ընականաբար ժխտական եղաւ: Սակայն հակառակ Մովսէսի Յունաց այնքան համակիր ըլլալուն, իր օրով էր որ Վրացիր բաժնուեցան մենէ Կիւրինի առաջնորդութեամբ եւ յարեցան Քաղկեդոնականութեան: Աբրահամ Աղքաթանեցի նոյնքան խիստ գտնուեցաւ Դ. ժողովին հանդէպ, զերմ պաշտպան հանդիսանալով հայրենի ուղղափառ դաւանութեան. իրմէ մնացած նամակները անձնուէր հովիւ մը եւ Քաղկեդոնի ժողովին հալածող մը կը պատկերացնեն զինքը (Գիրք թղր. էջ. 161-195): Կոմիտաս կաթողիկոս նոյնքան ուղգին կառչած է երեր ժողովներու հաւատքին. իր անունով հասած «Զրոյցը Կոմիտասայ Հայոց Հայրապետի եւ Պատրիարքին Կ. Պոլսոյ» զրուածը (Գիրք թղր. էջ 481-97) որ սկիզբէն ալ պակասաւոր է, ոչ մէկ փաստ ունի իր վաւերականութիւնը երաշխաւորող, թէեւ ջատագովական մըն է Հայ. Եկեղեցւոյ: Իր յաջորդին քաղաքականութիւնը շինութիւնը շփոթ է եւ երկիրիմի: Եզր պարտաւորուեցաւ համակերպել Հերակլ Կայսեր որ կ'առաջարկէր ներկայ գտնուիլ յԱսորիս միութեան նախատակաւ գումարուելիք ժողովին. եւ կը սպառնար անհնազանդութեան պարագային հակաթոռ կաթողիկոս մը զնել յունական բաժնի մէջ: Եզր վախնալով հերծուածի մը տեղի տալէ՝ ընդունեց կայսեր կողմէ իրեն զրկուած «ծեռնարկ» մը ուր կը նզովէին ամէն հերետիկումները, եւ Քաղկեդոնի ժողովը չէր յիշուած. յետոյ Եզր շատ պարզեւներ ընդունեց կայսրէն (Յովի. Պամ. էջ 53, 56, 58, Աեր. 159): Հայոց եւ Յունաց ազգային ատելութիւնը բորբոքեցաւ սակայն այս միջոցին. «Հայաստան զրտնուող յունական բանակները կը տրանզէին դառնապէս որ Հայերն իրենցմէ՝ իրերեւ անհաւատներէ կը խորշին» (Հ. Գիլցէր, Հմու. 1951 Ապրիլ 121)

Պամ. Հայոց, էջ 53): 652ին, երբ Կոստանդին (Կոստան) կայսր անձամբ Դուքին եկաւ Ներսէս Շինող հազորդութեացաւ յոյն քահանայէ մը. «անշուշտ երբ յունական հզօր բանակ մը ներկայ էր, ուրիշ կերպ ամսկարելի էր», կը գրէ Դիլցէր: Ներսէս յետոյ հարկադրութեաց Տայք փախչիլ (Մեքեոս 185-211): Եղիա Արծկեցի (703-18) նշանաւոր է մանաւանդ Աղուանից Ներսէս Բակուր կաթողիկոսի հանդէպ ցոյց տուած խիստ ընթացքովը. վասնզի սա համակիր կը թուէր քաղկեդոնականութեան (Յովին. Պամ. 70-71) Յովինաննէս Օծնեցի իմաստասէր՝ շատ աւելի զօրաւոր անհատականութիւն մը եւ կորովի պաշտպան հանդիսացաւ իր եկեղեցւոյն՝ քան իր մէկ քանի նախորդները, որոնց նուազ վճռական ընթացքին մէջ մեծ դեր ունի քաղաքական աննպաստ վիճակը երկրին: Իր անունով հասած «Սակս ժողովոց որ ի Հայք» թուղթին մէջ (Դիրք բդր. 220-33) կը կարդանք. «հրամայեցաք ժողով լինիլ ի քակումն եւ ի խլումն չար ազանդոյ Քաղկեդոնի... որ զերրորդութիւնն գաւաննեալ չորրորդութիւն խոստովանին՝ ըստ անիծնեալն Տումարին Լեւոնի» (էջ 223 և 226): «Սակս ժողովոց»ի վաւերականութիւնը որչափ ալ ժխտուի: Օծնեցւոյն խիստ արամազդութիւնները շատ յայտնի են արդէն յունականութեան նկատմամբ: Բայց բուն եկեղեցական յարաբերութեան հարցը իր յաջորդին՝ Դաւիթի օրով (729-41) յաջողեցաւ: Ստեփանոս Սիւնեցի՝ վիճարանութեան մը հետեւանքով Սմբատ Բազրատունիի հետ՝ որ էր «Ասպետ Հայոց» (Տես Աս. Օրբելիան Ա. 177) ծպտնալ Յունաստան զնաց արտաքին (proscenium) եւ աստուածաբանական ուսմանց հրմտանալու համար: Անոր՝ Պոլիս անցուցած կիանքը եւ Լեւոն կայսեր հետ ունեցած խօսակցութիւնները ծանօթ են արդէն Օրբէլեանի պատմութեամբ (Ա. 174-87): Զինքը նշանաւոր հանդիսացնողը սակայն այն նամակն է զոր Գերմանոս պատրիարք (740) իր հետ զրկեց Հայաստան, միութեան փորձ մը ընելու համար: Գերմանոսի այս հոչակաւոր թղթին որ կը սկսի «Քրիստոս է խաղաղութիւն մեր» խօսքով (Դիրք բդր. 358-72) պատասխաննեց նոյն ինքն Ստեփանոս Սիւնեցի, Դաւիթ կաթողիկոսի յանձնարարութեամբ: Հայոց պատասխանը (Անդ էջ 373-95) շատ զեղեցիկ յայտարարութիւն

մըն է Հայ եկեղեցւոյ դաւանութեան՝ հիմնուելով Աթանասի եւ Կիւրոֆի բացատրութեանց վրայ, եւ շատ սուր հեզնութիւններով համեմուած. վարդապետական մասէն յետոյ կը յարեն. «վասն որոյ երկնչիմք օտարածայն եւ պէս պէս ուսմանցդ ձերոց հաղորդել» (էջ 394): Նամակին վերջին մասը քիչ մը նախատալից է եւ ոմանք վերջամուտ հատուած մը կ'ուզեն նկատել զայն: Վանական վարդապետ կը գրէ (+ 1251)... «Ստեփանոս ինքն զրեաց զալատասխանին, բայց մինչեւ յայն տեղին թէ [Սերմանողը այսոցիկ ի հանդերձեալն ունին զալուղն] (Դիրք Բդրոց, էջ 391, տոլ 4-5), իսկ զայն որ նախատինը է՝ այլը են զրեալ» (Տե՛ս, Զայ. Գարուրեան. Ա. էջ 475): Գերմանոսի փորձը ապարդին մնաց բացարձակապէս: Աւելի քան հարիւր տարուան ժամանակամիջոց մը հայ պատմութիւնն իր ամենէն տխուր շրջաններէն մին կը փակէ: Սրաբական անլուր խժդութիւնները երկիրը աւերակ դարձուցին: Այդ միջոցին Լուսաւորչայ Աթոռը բարձրացող տասը կաթողիկոսները ո՛չ մէկ նշանակելի դեր կրցան կատարել, հազիւ կարենալով ինքինքնին եւ եկեղեցին պաշտպաննել այլազգներու դէմ: Արդէն յոյն եկեղեցին ալ վըրդովուած էր ներքին պառակտումներով: Պատկերամարտութիւնը ծանր տագնաալներ պատճառեց Յունաց Լեւոն Դ. Խսաւրացի կայսեր նախաձեռնութեամբ, որ յաջորդած էր Կոստանդին Կոփրոնիմոսի եւ բոլորովին հակառակ քաղաքականութիւն մը բռնած: Երկար ժամանակ բրիստոննեայ աշխարհը յուղուեցաւ այդ հարցով: Կայսրութեան ո՛չ նուազ հոգ եւ անձկութիւն կ'առթէին սարակինուսներու արշաւանքները, որոնց միջոցին Հայերն ալ օգնեցին Լեւոն Դ. ի (774-88) եւ գիրքերնին վտանգեցին՝ Յունաց եւ Սրաբաց թշնամութիւնը միանգամայն զըրգրուելով: Այս իրողութիւնները նկատի առնելով՝ զիւրաւ պիտի բացատրուի միութենական փորձերուն դադարը, որ սակայն առժամեայ եղաւ:

ՃԱՒԱՐԾ ՎՐԴ. ՍՍՀԱԿԵԱՆ

(Նահատակ)

(Նարունակելի՝ 2)

Lեզումագրական և ասութեածան

ՀՆԴԵԿՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՇՐՋԱՆ^(*)

Աստայնանկութեան արհեստը ծանօթէր Հնդեւրոպացիներին. նրանք գիտէին թել մանել, մանածը հիւսել, կարել և գրանով հագուստ ու կօշիկ պատրաստել: «Մանել» նշանակութեամբ կար հնիս. *sne-արմատը, որի ժառանգներն են լու. nere, jn. nēd, ուսւ. nītī «թել» և թերես նաև հրգ. snuor «կապ»: «Հիւսել» բառի գոյութեան ապացոյցներն են հրգ. weban, jn. huphaino, qñq. ubdaina «հիւսուած.ք», պրս. baftan «հիւսել», սանս. vabh «հիւսել»: ակարել» բառը յայտնի կերպով ցոյց են տալիս սանս. si'vgati, lñf. siúti, հոլ. s'iti, հրգ. siula «հերիւն, մախսաթ», որ կարելու գործիքն է: «Հագնուել» զաղափարի համար ունինք au, u, wes արմատը, որի ժառանգներն են հյ. ագանիլ, «հագնիլ», ուդ ակօշիկ», զգեստ, սանս. va'ste, jn. féstai, ltn. vistis.

Sեղից տեղ ճամբորգութեան համար Հնդեւրոպացիք ունէին հասարակ սայլեր (հմտ. հոլ. voz'u, jn. óchos, հրգ. wagan, իոլ. fen սայլ. իսկ «սայլով ճամբորգելու» իմաստով սանս. va'hati, qñq. vazaiti, հոլ. vezo, lñf. vez'ù, ltn. veho):

Անիւրի համար եղած բառերը թէն մի ընդհանուր ձեր չեն յանգում, բայց ռառանցքն նշանակող բառը ընդհանուր է եւ ծագում է միւնոյն aks — արմատից (սանս. a'ksas, jn. a'ksón, հոլ. osí, ltn. axis: Անուրի գունզը կոչւում է սանս. na'bhis, հրգ. naba, հպրուս. nabis, որոնք բուն նշանակում են «պորտ»: Գետերի վրայ ճամբորգութեան համար կային նաւակներ. հմտ. սանս. na'us, պրս. nav, հյ. նաւ, jn. nauš, ltn. navis, իոլ. nau ան. թիր և թիավորելու համար հմտ. հիսու. րօա: Մինչև անդամ նաւի ցռուկը նշանակելու համար կայ մի ընդհանուր բառ, որ հոլ. kruma, jn. prúmno.

(*) Շարունակութիւն՝ մեծանուն հեղինակի «Պատմութիւն Ճայ Լեզուի» գարձեն (Ա. Գլուխ):

Առուտուրի կամ վաճառականութեան հետքերն են ցոյց տալի հետեւեալ բառերը.

սանս. kr̄mami հպրուս. krit'nu, հիոլ. crenim,

գալլ. prynaf, քուչ. karyor, jn. priasthai, որոնք նշանակում են գինելո. — սանս. arghá «գին», արժէք», թոխար. arcantr արժէ, զնդ. arəj'ah զին արժէք, lñf. algá վարձ, պրուս. algas վարձ, jn. alphé չահ. — սանս. vasna, հյ. զին, jn. onos «զին», onéomai «զնելո», ltn. vonum dare «վաճառելո», որոնց հնդեւրոպական նախաձեւն է *vesno-, *vosno- «զին»: Անշուշտ այդ հնագոյն չրջանում զրամ չկար, որ շատ ուշ լիւզիացէք հնարեցին: Այդ միջոցին առեւտուրը կատարւում էր փոխանակութեամբ, որի ժամանակ զնողը միաժամանակ վաճառող է կամ վաճառողը միաժամանակ զնող. զրա համար էլ երկու զաղափարները խառն են և լու. venum dare «վաճառելո» նոյն է հյ. զին բառի հետ. զօթ. kaupon և հիսու. mango նշանակում են թէ սկնելո և թէ չվաճառելո: Վաճառականութեան զլխաւոր նիւթն էր անտառների հօտերը և զրա համար սկսուած նշանակող բառը ստացաւ «հարսութիւն», ինչք, զրամ» նշանակութիւնը. հմմտ. սանս. թաշ, ltn. pecus, հրգ. fihi սկսութիւն, զրամ»: Վաճառականութեան հետ կապուած է թիւը և հաշիւը, չափն ու կէնուը. վերջինների մասին չենք կարող ոչինչ ասել, բայց առաջինների մասին Հնդեւրոպացիք բաւական զարգացած էին որովհետեւ գիտէին հաշուել գոնէ հարիւրով. հազարի համար ընդհանուր բառ չկայ. բայց այսքանն էլ մեծ բան է, որովհետեւ արզի վայրենիները երեքից այն կողմ հաշուել չգիտեն:

Եթէ Հնդեւրոպացիք մետաղագործութեան, արհեստների և վաճառականութեան մէջ թոյլ էին, ընդհակառակը խաշնարածութեան, անասնապահութեան և որորդութեան մէջ յաջողակ էին: Դրա ապացոյցն այն է՝ որ աւանդուած են մեզ տեսակ անասունների և թռչունների անուններ: Դրանցից ոմանք ընտանի անասուններ են ներկայացնում, ուրիշներ

վայրի անասուններ. երբեմն էլ կարելի չէ սրոշել թէ յիշատակուած անասունը ընտանիք է թէ վայրի կամ թէ ի՞նչ սեսի է, արո՞ւ թէ էզ: Այսպէս յայտնի են մեզ՝ տաւար, ցուլ, եղ, հորթ կամ երինջ, ոչխար, գառն, ձի, այծ, խոզ կամ վարազ, չուն, գայլ, արջ, աղուէս, եղջերու, թռչուն, սագ, բագ, արծիւ, կռունկ, տորդիկ, մեղու, սրանցից դուրս ընդհանուր են և մուկ, օձ, ճանճ, մրջիւն, լու, անիծ, որոնց նշանակութիւնը զիւղական կեանքում յայտնի է. էշը անծանօթ է հնդեւրոպացիներին. զրա ծագումը արեւելեան է. էշը անծանօթ լինելով՝ չկայ նաև ջորի: Հնդեւրոպացոց անծանօթ էր նաև կատուն: Կատուն շատ հնապէս ընտանեցրած էր եթովպիայում, որտեղից չուրջ Ն. Ք. 2000 թուին եզիպտոս բերուեց. այստեղից Ն. Ք. Ե. դարում հասաւ Յունաստան, ուր կոչուեց Ելուրոս, այսինքն պոչ շարժող: Յ. Ք. Ա. դարի վերջում կատուն բերուեց Հոռվմ և յետոյ տարածուեց ամէն կողմ: Ճագարը և նապաստակը անծանօթ էին Հնդեւրոպացոց: Անծանօթ էր նաև աքւորը, որ գուրս եկաւ Հնդկաստանից. Ն. Ք. Զ. դարում երեւաց Յունաստանում և կոչուեց կուռող. այնտեղից անցաւ Եւրոպայի միւս մասերը. Հոռվմայեցիք և կելտերը կոչեցին կոչող, իսկ Գերմանացիք՝ երգող:

Թէ նախկին հնդեւրոպացիք առաւելապէս խաչնարած ժողովուրդ էին, այդ ցոյց է տալիս հօս բառի զոյութիւնը և նրա սոսացուածք, գոյք, ինչք, հարստութիւն և նշանակութիւնը: Հնդեւրոպացի ժողովուրդի ամբողջ հարստութիւնը իր հօսն էր: Նազիտէր օգտագործել ոչխարի բուրդը: Այծի մորթից պատրաստում էին կաշի, որի համար էլ այս բառը ստուգաբանում է այծ տառից: Գիտէին կթել անասունների կաթը, որից պատրաստում էին իրենց սննդեան կարեւոր մէկ մասը: Հնդեւրոպացիք ճանաչում էին նաև մեղրը, բայց այդ մեղրը ստանում էին ո՛չ թէ մեղուարուծութեամբ, այլ ծառերի խոռոչներից հաւաքելով՝ մեղուների պատրաստած մեղրը. սրա համար էլ փերակ բառի համար ընդհանուր ձեւ գոյութիւն չունի հնդեւրոպական լեզուախմբի մէջ: Մեղրից գիտէին պատրաստել մի տեսակ խմբիչք որ նոյնպէս կոչում էր հնիւ.

մեղնու. դա պատրաստում է այսպէս. մեղրը հալեցնում են ջրի մէջ, մի քանի օր դնում են արեւի տակ, խմորում է և գառնում է նուրբ ոգելից ըմպելիք դուրեկան համով: Գինի շինել չգիտէին: Աւելի յետոյ, երբ գինին մտաւ հնդեւրոպական ժողովուրդների մէջ, տեղ տեղ յիշեալ մեղնու բառը յատկացուեց նոր ըմպելիքին:

Զկների գործածութիւնը անշուշտ յայտնի էր, բայց մեծ տեղ չէր բռնում. զրա ապացոյցն այն է որ ձկների զանագան տեսակների անունները ընդհանուր տարածուած չեն. իսկ ձուկ բառի համար մի և ընդհանուր բառ չկայ, այլ կան զանագան բառեր:

Խաչնարածութեան հետ հնդեւրոպացիք գիտէին նաև երկրագործութիւն. հերկելու համար կայ մի ընդհանուր բառ՝ հնիւ. արը, որից և կազմում է արօրը: Հերկելու կամ վարելու համար գործածում էին եղը: Լուծը կոչուում է եռլզու: Հնդեւրոպացիներից արօրը փոխառութեամբ անցաւ նաեւ ուղրովիննական ժողովուրդներին: Ցանել գաղափարի համար ունինք հնիւ. սի արմատը: Կայ նաև հատիկ բառը. յիշւում են մի քանի տեսակ հացահատիկներ, բայց յատկապէս զարին:

Զաղացպանութեան արհեստին ծանօթ էին հնդեւրոպացիք. հացահատիկները աղում էին երկու ձեւով. կամ ջաղացքի մէջ և ստանում էին բարակ ալիւր, և կամ քարով ծեծում էին սանդի մէջ, կճեղները հանում և ստանում էին մի տեսակ ցաւար: Այսպէս՝ ջաղացքում աղալու համար ունինք հնիւ. մելք և ալ արմատները. առաջինից է հայերէն մլաղաց, երկրորդից հայերէն պալալ: Երկանը կոչում է ցարանա, որից հայերէն երկան: Սանդի մէջ ծեծելու նշանակութեամբ ունինք հնիւ. պիտիս արմատը: Անասուններին տրելու համար համար ծանօթ է յարդը:

Ծառերի համար շատ բառ չկայ. ընդհանրապէս ծառ և փայտ գաղափարի համար ունինք հնիւ. դորու: Անսարը զարմանալի կերպով անյայտէ: Մասնաւոր ծառերից յայտնի են կաղնին, հացին, փեկոնը, ցարասին, ուռին, կարեւոր էր յատկապէս այս ծառի ճիւղը՝ որ ուղրելով իրբեւ թել կամ չուան էին գործածում և այս պատճառաւ կապ, չուան նշանակող բառերը մի

քանի լեզուների մէջ ծագում են ուրի ձեւից :

Բուսական անունների սակաւութիւնը կինդանիների համեմատութեամբ ցոյց է տալիս որ հնդեւրոպացոց գլխաւոր անուննը որսի կամ ընտանի կենդանիների միան էր (հնիւ . մեմսա) միսը կամ կերակուրը գիտէին եփել քանի որ կրակ ունէին . գրահամար էլ կայ ունու բառը , որից հայերէն հում : Կերակուրների պատրաստութեան ժամանակ գիտէին գործածել աղը (հնիւ . սալա) , որ անհրաժեշտ պահանջ է բուսակերների համար . բոյսը մարմին մէջ ծծում է կալին , որ պէտք է լրացնել աղի միջոցով : Յայտնի է մսով եփած մի տեսակ ջրալի կերակուր , որ կոչւում է հնիւ . Եռև : Մսի հետ միաժամանակ գործածում էին կաթը և կաթից պատրաստուած սերն ու կարագը :

Հնտանեկան կազմակերպութիւնը . նաև հապետական ձեռով էր , ամուսինը տան մեծն էր , հրամայողը և կառավարողը . եւ այս պատճառաւ ամուսին բառը նոյն է պետ , տէր բառի հետ հնդեւրոպական լեզուի մէջ : Բացի հայր , մայր , ուստր , գուստր , եղբայր , քոյր բառերից , որոնք ընդհանուր հնդեւրոպական են , կային ազգականութիւն ցոյց տուող հետեւալ աստիճանները . նու , սկիսուր , այզըր , տալ , ներ : Այս բոլորը պատկանում են արական կողմի ազգականներին իսկ իգական կողմի ազգականների համար ընդհանուր բառ չկայ լեզուների մէջ . եղածը խառն ու չփոթ է , այսպէս կայ ամսւանու եղբայր կամ քոյր , բայց չկայ կնոջ եղբայր կամ քոյր : Աւելի ընդհանուր են աղջկայ ամուսին նշանակող բառերը . բայց այդ բառերը մէկ ձեի չեն վերածում և նշանակում են զանազան ազգականներ . ընդհանուր բառեր չկան նաև կողմանակի գծով ազգականների համար . ինչպէս պապ , հանի , մօրեղբայր , հօրեղբայր , թոռ , քեռորդի կամ քրոջ աղջիկ , եղբօրորդի կամ եղբօր գուստար են .

Այս բոլորը ցոյց է տալիս ընտանեկան մի այնպիսի գրութիւն , ուր կինը գրսից մտնում էր ամուսնու ընտանիքի մէջ , բայց ամուսինը կնոջ ընտանիքի հետ անձուկ կապակցութիւն չունէր : Ամուսնութեան հանգամանքները ցոյց է տալիս հնիւ . պրեկ բառը , որ բուն նշանակում է ուղեկանիկից :

ցընել , խնդրել , բայց մասնաւորապէս նշանակում է աղջիկ ուղել , որից յառաջանում է հարսն բառը : Նոյնպէս հնիւ . վեցէ բառը , որ բուն նշանակում է վարել . առաջնորդել , տանիլ , բայց յատկապէս նշանակում է կին կամ հարս բերել տուն , որից և յառաջանում են ամուսնունալ նշանակող բառերը զանազան լեզուների մէջ : Հարս լինելուց յետոյ՝ կինը նոր տան մէջ դառնում էր տիրուհի . և այս ցոյց է տալիս հնիւ . պետնի բառը , որ պետ բառի իգականն է : Ամուսնի մահից յետոյ՝ կինը դառնում էր այրի (հնիւ . վիթհաւա) , որի համազօրը պակասում է հայերէնի և յունարէնի մէջ : Հակառակը , այսինքն այրիացած ամուսնու համար՝ բառ չկայ . սա նըշանակում է թէ այրիութիւնը կնոջ համար մի առանձին գրութիւն էր ստեղծում . նա այլևս մարգու չէր գնում և կառավարում էր մեռած ամուսնու տունը՝ իբրև տէր և տիրուհի : Իսկ ամուսնու համար այրիութիւնը բոլորովին նշանակութիւն չունէր , որովհետեւ կարող էր նորից ամուսնանար :

Թէ ամուսնութիւնը հնդեւրոպացոց մէջ միակի՞ն էր թէ բազմակին , սրա համար ոչ մի լեզուական ապացոյց չունինք . բայց հարճ գաղափարի համար ընդհանուր բառ չկայ . ուստի հաւանաբար միակին էին :

Ծնկերական խմբակցութեանց ամենափոքր աստիճանն տունն է , որ ընդհանուր հնդեւրոպական բառ է (հնիւ . դոմե) : Տանտէրը իշխանութեան առաջին աստիճանն է : Ծների խմբակցութիւնը կազմում է զիւղ կամ ցեղ , որ համարում է մի մեծ տուն կամ մի մեծ ընտանիք : Քաղաքը , հնդեւրոպական հասկացողութեամբ , ամբացրած տեղ կամ բերդ նշանակութիւնն ունի . ըստ այսմ՝ հնդեւրոպացոց ժամանակ ժողովուրդը ընակում է զաշտի գիւղերում կամ ազարակներում . քաղաքը , որ գտնում էր մի աւելի բարձր տեղ , սովորաբար անբնակ էր և միայն վասնզի դէպքում զիւղերի բընակութիւնը փախչում էր այնտեղ ապաւէն փնտուելու համար :

ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ
(Շարունակելի)

Ա. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԵԿԻՆ

ՀԵՌԱ ԱԳԻՏԻ ՆԵՐ

Դեր. Տեղապահ Հայրը Ս. Զատկի սօնին
առքիւ (Նոր Տօմար) նետեւեալ ընորհաւորա-
կան նեռագիրը յլած է Ամենայն Հայոց Վեհ.
Հայրազե Տ. Տ. Դերազ Զ. Մթազնագոյն
Կարողիկոսին.

ՆՈՐԻՆ Ս. ՕՇՈՒԹԻՒՆ Տ. Տ. ԳԼՈՐԴ Զ.
Մթազնագոյն Կաթողիկոս Ամենայն Հայոց
ի Ս. Էջմիածին

Ի դիմաց Ս. Յակոբեանց Միաբանական
Ուխտին եւ համայն հաւատացեալներուն
կը ներկայացնենք Ս. Զատկի շնորհաւորու-
թիւններ մաղթելով Զեր Ս. Օծութեան եր-
ջանիկ եւ երկար կեանք եւ բարգաւաճում
Հայց. Ս. Եկեղեցին եւ պանծալի Հայրե-
նիքին ու սիրեցեալ ժողովուրդին:

Տեղապահ Առաք. Ս. Աթոռոյ
ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ

23 Մարտ 1951, Երուսաղեմ

Նոյն առիրով նետեւեալ նեռագիրը ուղ-
ղուած է Ս. Արուոյս մեծանուն բարերար
Վասիլ. Գալուստ Պետ Կիւլպէնկեանին.

ՆՈՐԻՆ ՎԱԵՄՈՒԹԻՒՆ
ԳԱԼՈՒՍՏ ՊԵՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ

Լիզապոն

Ի դիմաց Ս. Յակոբեանց Միաբանական
Ուխտին եւ Սաղիմահայ շնորհընկալ ժողո-
վուրդին, կը ներկայացնենք Զերդ Վասիլու-
թեան, Ս. Զատկի տօնին առթիւ, երկար
եւ երջանիկ կենաց մեր սրտագին մաղթանք-
ները :

Տեղապահ Առաք. Ս. Աթոռոյ
ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ

23 Մարտ 1951, Երուսաղեմ

Դեր. Տեղապահ Հօր սոյն ընորհաւորա-
կան նեռագրին ի պատասխան՝ սացուած է
նետեւեալ նեռագիրը, Վասիլ. Գալուստ Պետ
Կիւլպէնկեանին.

ԳԵՐ. Տ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴ. ՏԵՐՑԻՔԵԱՆ

ՏԵՂԱՊԱՀ ԱՌԱՔ. Ս. ԱԹՈՌՈՅՑ
Ս. Երուսաղեմ

Ցանձնաբարուած եմ Վասիլ. Գալուստ
Պետ Կիւլպէնկեանին, յայտնելու Զեզ եւ
Պատ. Միաբանութեանդ իր ամենազերմ
շնորհակալիքը Զեր Ս. Զատկի շնորհաւորու-
թեան համար, Նորին Վասմութիւնը սրտա-
զինս կը փոխադարձէ :

Յարգալից բարեւներով
ՅԱԿՈԲԵԱՆ

27 Մարտ, Լոնտոն

ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

* 11 Մարտ Կիր. — Բուն Բարեկենդան. — Մեծ
Պահոց գակեալ-խորանի առաջին Ս. Պատարագը
մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին
մէջ, Պատարագին էր Հոգ. Տ. Յարութիւն Վրզ.
Մուշեան :

— Կէսօրէ վերջ, ժամը 3.30ին, ի դիմաց Գեր.
Տեղապահ Հօր Հոգ. Տ. Սուրէն Վրզ. Քէմճաճեան,
ընկերակցութեամբ Տիար Կ. Հնինդեանի, տեղ-
ույս Պապական նուրիբակ Գեր. Կիւսթանօ Տես-
թայի հրաւերին վրայ, ներկայ գտնուեցաւ Ն. Վ.
Պետրոս Ժի. Պապի գանակալութեան տարեղարձի
առթիւ կատարուած գոհաբանական մաղթանքին
և հիւրասիրութեան, Լատինաց Պատրիարքա-
րանին մէջ :

* 14 Մարտ Դշ. — Այսօր պաշտօնակէս սկսան
Մեծ Պահոց յատուկ ժամերգութեանց կարգը ո-
րուն կը նախագահէր Գեր. Տեղապահ Հայրը :

* 16 Մարտ Ռւր. — Երեկոյեան ժամերգու-
թիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշ-
տուեցաւ Ս. Աթոռոյս Գրչագրաց Մատունադա-
րան. Ս. Թորոս Եկեղեցւոյն մէջ: Արարողութեանց
կը նախագահէր Մատունադարանի Տեսուչը՝ Հոգ.
Տ. Նորայր Վրզ. Պողարեան :

* 17 Մարտ Շբ. — Ս. Թէօրօգոսի օրավարին. —
Առաւտեան ժամերգութիւնն ու Ս. Պատարագը
կատարուեցաւ Մայրավանքի Ս. Թորոս Եկեղե-
ցւոյն մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր
Վրզ. Պողարեան, ու նաև քարոզեց նիւթ ունե-
նալով օրուան սուրբին կեանքն ու նահատա-
կութիւնը :

Յետ միջօրէի ժամը 2ին, Գեր. Տեղապահ Հօր գլխաւորութեամբ՝ հոգել. վարդապետներ պաշտօնական երթով իջան Ս. Յարութեան Տաճար, որու մուտքին սկսաւ զգեստաւորեալ «Հրաշափառ» կարգը. Ապա թափօրը ուղղուեցաւ Քրիստոսի Ս. Գերեզմանը, որուն ուխտի արարուցութենէն վերջ՝ թափօրը բարձրացաւ մեր վերնատան մասուառ ուր կատարուեցաւ երեկոյեան ժամերգութիւնը և Նախատօնակը, ու ապա կատարուեցաւ Ս. Տեղեաց այցելութեան թափօրը, որմէ յետոյ Գեր. Տեղապահը և հոգեշնորհ վարդապետ Հայրեր վերադարձան Մայրավանք պաշտօնական երթով:

— Երեկոյեան արարուցութեան ընթացքին Գեր. Տեղապահ Հայրը սքեմաւոր ուրարակրութեան աստիճան շնորհեց Ժառանգ. Վարժարանի սաներէն Տիր. Պահան Գալֆաեանին:

— Յետ միջօրէի, ժամը 6ին, Գեր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ասողիկ Վրզ. Ղաղաքանին և Տիար Կարպիս Հինդլեանի այցելեց հիւրաբար քաղաքս գտնուող Rev. H. M. Waddams-ին (Church of England Council on Foreign Relations), Անկիլքան Եպիսկոպոսարանին մէջ:

* 18 Մարտ Կիր. — Առաւտօնեան ժամը 5ին գլխաւորութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրզ. Գէմհանեանի հոգեշնորհ վարդապետ Հայրեր պաշտօնական երթով իջան Ս. Յարութեան Տաճար, Ս. Դողգոթայի ուխտէն յետոյ առաւտօնեան ժամերգութիւնը և Ա. Պատարագը մատուցուեցաւ Բ. Գաղգոթայի մեր վերնամատօրան մէջ. Պատարագին էր Հոգ. Տ. Միւռոն Վրզ. Կը հիկեան: Իսկ ժամը 8ին, դարձեալ, պաշտօնական թափօրով՝ Գեր. Տեղապահ Հայրը մուտք դործեց Ս. Յարութեան Տաճարէն ներս: Յետ Ս. Պատարագին նախագահութեամբ Գեր. Տեղապահ Հօր և մասնակցութեամբ բովանդակ Միարանութեան և աշակերտութեան կատարուեցաւ օրուան մեծահանգէս թափօրը, խաչ ու խաչվաներով ու վառեալ մամեղէններով: Թափօրը Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ երիցս դառնալէ յետոյ, անցաւ Ս. Պատանատեղին ուր օրուան աւետարանի ընթերցումէն եաք. Թափօրը յառաջացաւ դէպի Ս. Գերեզման, ուր կարգացուեցաւ աւետարան ու երգուեցաւ «Տէր ողաբիմեա»: Ապա թափօրը յառաջացաւ զէպի վերնատան մեր մատուց ուր արարութիւնները վակուեցան Գեր. Տեղապահ Հօր օրհուութեամբ: Ապա Միարանութիւն և ժողովուրդ չբերթով վերադարձան Մայրավանք:

— Թերեւս տարօրինակ թուի Ախոնի մեր ընթերցողներուն Մեծ Պահքի ընթացքին Հայ Երուսաղէմի մէջ կատարուող այս մեծահանգէս արարութիւնները, որոնց սկիզբն է այսօրուան արարութիւնը: Բայտ Հայաստանեաց Եկեղեցւոյ հնաւանդ սովորութեան Մեծ Պահք արարութիւնները կը կատարուին մեղքին սուզովը տիրացած գնացքով մը. Հայ Երուսաղէմ այս մեծահանգէս արարութիւնները սունենալ, պարզապէս պահելու համար Ս. Տեղերէն ներս իրաւական — արարութական իր կարգ մը առանձնաշնորհումները, որոնք կը զու-

գագիպին Մեծ Պահքի օրերուն: Այդ Հանդէսերէն այսօրուանը առաջինն է որ կը կատարենք, մեզի իրաւակից Յոյն և Լատին Պատրիարքութեանց հետ միասնարար, իրեւ տեսակ մը Մեծ Պահք մատքի հանգէս: Այս երեք ազգերէն իւրաքանչիւրը, մեծակառոյց Տաճարի իրենց յատուկ բաժանուաներուն մէջ, այս Եարաթ և Կիրակի օրերուն կ'ունենան Հանդիսաւոր Նախատօնակ և Ս. Պատարագ, ու ապա Եռագարծ մեծահանգէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ, յաջորդաբար, Նախ Լատինը, ապա Յոյնը և յետոյ Հայը:

Իսկ Մեծ Պահք Երրորդ Եարաթը և Կիրակի Հանդէսը Ս. Յարութեան Տաճարէն ներս, առանձնայատուկ է միայն Լատին Պատրիարքութեան: Չորրորդ Եարաթն ու Կիրակէն Յոյն Պատրիարքութեան, իսկ Հինդկերորդը առանձնայատուկ է Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան: Այդ օր, մննք, մեր կարգին կը մատուցանենք հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, որմէ եաք կ'ունենանք մեծ ահանգէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ: Իսկ Նախասորդ Եարաթ Երեկոյին Հանդիսաւոր «Հրաշափառ», ժամերգութիւնը, Նախատօնակ և թափօր Տաճար:

Այս բոլորէն յետոյ, Մաղկապարզի տօնը կը կատարեն երեք ազգերը զարձեալ միանաւաբար, իւրաքանչիւրը առանձինն իրենց սեպհական մատուկներուն մէջ՝ օրուան յատուկ արարողութիւնները և Ա. Պատարագը ու ապա իւրաքանչիւրը իր կարգին հետզհետէ կատարելով Քրիստոսի Ս. Գերեզմանը կը կատարէ Ս. Զատկի իր հանգէսը — հանդիսաւոր Ս. Պատարագ և եռագարծ մեծահանգէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ:

Իսկ Ս. Զատկին, սկսելով գիշերային ժամը 12ին, երեք ազգերը հետզհետէ — Նախ Յոյնը, ապա Հայը և յետոյ Լատինը — իւրաքանչիւրը իր կարգին, Հինդէն վեց ժամը գրաւելով Քրիստոսի Ս. Գերեզմանը կը կատարէ Ս. Զատկի իր հանգէսը — հանդիսաւոր Ս. Պատարագ և եռագարծ մեծահանգէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին շուրջ:

Կարձանագրենք Ս. Տեղեաց իրաւակարգին յատուկ այս սովորութիւնները: մեր յարգելի ընթերցողները իրազեկ ընելու համար, թէ ինչպէս 3-4 միլիոն տառապած ու հալածուած Հայ ժողովուրդը, յանձին Ս. Յակոբեանց Միարանութեան և Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, կրցեր է իրեն համար ազանավել այնքան պատուաոր դիրք 3-4 հարիւր միլիոն հետեւորդ ունեցող Օրթոսուք և Կաթոլիկ հարուստ և զօրաւոր Նեկեղեցիներուն կարգին, անոնց հաւատարապատիւ և իրաւակից հանգամանքով մը, Երուսաղէմի Քրիստոնէական մեծազոյն Սրբավայրէն ներս:

* 19 Մարտ ԲՀ. — Կէսօրէ առաջ, ժամը 9ին, Հոգ. Տ. Հայկազուն Վրզ. Արբահամեան և կալուածական քարտուղար Տիար Կարպիս Հինդլեան մեկնեցան նոր Երուսաղէմ կալուածական իւրաքանչիւր և կեղեցիներուն կարգին, անոնց հաւատարապատիւ և իրաւակից հանգամանքով մը, Երուսաղէմի Քրիստոնէական մեծազոյն Սրբավայրէն:

* 20 Մարտ ԳՀ. — Այսօր սկսան Մեծի Պահք

Եկեղեցի գիշերային արարողութիւնները, որոնք պիտի կրկնուին մինչև Ս. Զատիկ, ամէն Երեքշաբթի և Հինգշաբթի իրեկուն։ Խրաբանչիւր Եկեղեցի արարողութեան հետ պիտի կատարուի նաեւ քարոզխօսութիւն Ս. Աթոռի հոգելորհ վարդապետ հայրերու կողմէ։ — Այսօր քարոզեց Դեր։ Տեղապահ Հայրըսուրբը։

* 21 Մարտ Դջ. — Այսօր սկսան Մեծի Պահոց Արեւագալի հանգիստաւոր արարողութիւնները, որոնք մասնաւոր հանգիստաւոր պիտի կը ըսկ-նըսկին մինչև Ս. Զատիկ ամէն Չորեքշաբթի և Ուրբաթ օրեր։ Նոյն արարողութիւնը կը կատարուի Մեծ Պահոց բոլոր միացեալ օրերուն և ս, սակայն աւելի թեժե զնացքով մը։

* 25 Մարտ Կիր. — Անառակին, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ։ Պատարագեց Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, քարոզեց Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհաճեան, մէկնարանելով Անառակին աւետարանական առակը։

* 26 Մարտ Ցէ. — Եւրօպացւոց Ս. Զատիկի տօնին առիթով Գեր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ասողիկ Վրդ. Ղազարեանի և Տիւր Կարպիս Հինգլեանի, չնորհաւորութեան զնաց նախ Անկիքան եպօ. Գեր. Սուուրաթին և ապա Լուտերականներու ներկայացուցիչներ՝ Տօքթ. Մոլի և Տիւր Յ. Միլիքեանի։

— Ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Սուուրէն Վրդ. Քէմհաճեան ընկերակցութեամբ Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Ղազարեանի զնաց Ֆրանչիսկեանց Տիւր Կամայնքի Գեր. Տիւրաթունի և ապա Լուտինաց Ամեն. Ս. Պատրիարքին։

* 27 Մարտ Դջ. — Առաւուեան ժամը 9 ին, Գեր. Տեղապահ Հայրը՝ Միաբան վարդապետներու և զոյտ մը սարկաւագներու ընկերակցութեամբ, չնորհաւորութեան զնաց Ֆրանչիսկեանց Միաբանութեան Գեր. Դիւսթունի և ապա Լուտինաց Ամեն. Ս. Պատրիարքին։

— Իսկ ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Սուուրէն Վրդ. Քէմհաճեան ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեանի և Երկու բարենարկ սարկաւագաց, չնորհաւորական այցելութիւն տուաւ Յոյն-Հռովմէականներու Հոգ. Տեսչին։

— Կէսօրէ առաջ, ժամը 10.30 ին, Գեր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ասողիկ Վրդ. Ղազարեանի և Տիւր Կարպիս Հինգըլեանի, տեղւայս Հինուուրական Հրամանատարութեան հրաւերին ընդառաջելով, Ներկայ գտնուեցաւ Սպայակայտի շքանշաններու բաշխման հանգստին, Նորին Վեհափառութիւն Ապտալլա Ա. Թագաւորին կողմէ, Մատունթ-Սպայոսի բանակատեղիին մէջ։ Իսկ կէսօրին ներկայ Եղաւ հաշկերոյթին, զարձեաւ Զինուուրական Հրամանատարութեան կողմէ տրուած ի պատիւ Ն. Վեհափառութեան Ռազմական սուսայի սրանին մէջ։

* 30 Մարտ Ուր. — Կէսօրէ վերջ, Գահիրէն Ս. Աթոռ Ժամանեց Հոգ. Տ. Գարեգին Արդ. Գաղաննեան։

ՏԻԱՐ ՅԱԿՈՒՅԱՆ ԵԱՂՈՒԹԵԱՆ

Տիրառիթ պարագայ մը եղաւ մեզի համար Ս. Աթոռիս պաշտօնեաներէն Տիար Յակուման ծաղուաբանի մահը՝ որ տեղի ունեցաւ յիտ կարմատել հիւնդութեան, Մարտ 22ին, կէսօրէ առաջ, ժամը 11.45-ին, տեղւոյս Օկոսդա Վիբթօրիա Հիւանդանոցին մէջ։

Հանգուցեալը ծնած էր Այնթապ, 1885-ին առումը առած է Արմաջու Դպրեպանրին մէջ (1897-1903)։ Ուսուցչական պաշտօններ վարած է Այնթապի Վարդանեան կրթարանին, Կիլիկիան ծեմարտնին, ինչպէս նաեւ Գաղատիոյ, Անտիոքյ, Անայ Ազգային Վարժարաններուն մէջ (1903-1944)։ 1915-1918 զինուոր՝ թրքական բանակին մէջ։ 1919-1921 Ուսուցիչ՝ Այնթապի մէջ։

1922-ին կուզայ Երուսաղէմ ուր կ'ընդունուի որպէս պաշտօնեայ Ս. Աթոռոյ դիւնատանց, հետզդեսէ վարելով Հայերէն թղթակցութեանց Տնօրէն ժողովոյ և Սիոն ամսագրի բարտողարութիւնները եւ ի վերջոյ Ելեւմատից Դիւնանի հաշուակալութեան պաշտօնը։

Իր թաղմանական արարողութիւններ կատարուեցաւ Ս. Յակուբանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Գեր. Տեղապահ Հօր եւ մասնակցութեամբ բովանդակ Միաբանութեան։ Ի զիմաց Ս. Աթոռոյ դամբանական խօսեցաւ Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողաբեան, իսկ զերեզմանատան մէջ ի զիմաց Ս. Աթոռոյ դիւնատանց պաշտօնէութիւնն, խօսեցաւ իր սիրելի բարեկամը եւ պաշտօնէլիցը Տիար Կարպես Յակուբան։ Մարմինը ամփոփուեցաւ Զամ-թաղի զերեզմանատան մէջ։

Ուղղամիտ, բժանինդիր ու նշանապահ էր զործելակերպով։ Իր մահով բաց մը կը մնայ Ս. Աթոռիս դիւնական յարկէն ներս, իսկ իր բարի ու զուարթամիտ բնաւորութեամբ սահեցած էր իր շուրջ համականը շրջանակ մը, որուն համար երկար ատեն առ պիտի մնայ իրբեւ յաւէտ կորսուած արժանիք մը։

Կ'աղօթենք որ Տէրը լուսաւորէ իր հոգին եւ շնորհէ իր մխիթարութիւնը ի մօրէ եւ այժմ ի հօրէ եւս որբացած իր երկու դուստրերուն ու պարման զաւակին։



1951-ի «ՍԻՈՆ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Խորապես

Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Առաջնեան՝
Հոգ. Տ. Առաջիկ Վրդ. Դազարեան՝
Աւրաբակիր Տիր. Արման Ավաճեան՝
Միաբան Տիր. Անդրայէլ Ճէնազեան՝

Վասագուրականի Հայր. Միութեան (Պէյլութ)։
Տիւար Վ. Յ. Ալթունեանին (Ամերիկա)։
» Թօրոս Ավաճեանին (Պոլիս)։
» Հայր Հեքիմյաշեանին (Պոլիս)։
» Նիկողօս Մազմանեանին (Պոլիս)։
Տիւացու Նու պար Շապճեանին (Պոլիս)։



ՀԱՅԱ ՏԵԽԱՐ

Ն. Ա. Բ. Ա.

Ա. Գ. Օ Թ Ա. Մ Ա. Տ Ե Ա. Ն

Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՈՅ



ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՎԵՐԱՇԵՑ

ԹՈՐԳՈՄ ԵԹԻՍԿՈՄՈՍ



Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏՄԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈԽԱՍԱՀԵՄ

1950

Գիր 350 Ֆիլտ կամ 7 Շիլլին

Այսու կը ծանուցանենք Գահիրէի մեր յարգելի բաժանուղներուն քէ
ՍԻՈՆ-ի գործակալ նօանակուած է՝

ՄԵԾ. ՏԻԱՐ ՄԱՍԻՄ ԶՈՒՐԻԿԵԱՆ

կը խնդրուի մեր բոլոր բաժանուղներէն իրեն ընել վճարումները։